

ԾԱՌԻԿ

ՀԱՅՆԵԼ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Գրական Գիտմական
Եւ գեղարվիհետմական

Ժ. ՏԱՐԻ
Նոր Հրանք թիվ. 3

ԴՐԱՅԻ ԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՊՈՔԻ ԳՈՐԾՈՑԵՑԵՑ
ՏՐՈՒ. ՅՈՎՈ ՏԼՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՅ
ՏՐՈՒ. Ե. ԽԱՉՈԽԱՐԵԱՅ
Ա. ԱՐԳՈՒԹՅԱՆԵԱՅ
ԽՈՀ. ՎԱՐԴԱՆԵԱՅ
Ա. ԱՇԿՐՊԵԱՅ
ԵԽՈՒՅ. ԱՐՄԵՅ
Ք***Ք
Ա. Ա. ԳՐՈՒՐԴԵԱՅ
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՅ
ՄՈՒՐՈՎԸ



Ա. Աքոբյան

ԴՐԱՅԻ ՆՇԵՆ-ՊՐՊԻԿԵԱԿ. Կ. ՊՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՏԱՐԵԳԱՐՉ ԾՆԴԵԱՆ ՎԵՀ. ԱՊԻԼԹԱՆԻՆ

ՏՈԴԹ. ՅՈՎԱ. ՏԵՐԱՏԵՓԱՆԵԱՆ. — «Թայմզ»ի պատմութիւնը	98
ԱՐՏ. ՅԱՐՈՒԹԵՒԻՆԵԱՆ. — Ապատում (Բանաս.)	105
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ. — Անեամի (Բանաս.)	106
ՏՈԴԹ. Ն. ՏԱՂՋԱԿՈՐԵԱՆ. — Մեր դասիարակութեան քերութիւնները	107
ՄՈՒՇԵՂ. ՎԱՐԴԱՊԵՏ. — Կրօնին ու Եկեղեցին (Դմբոնումներ)	110
ՅՈՎՀ. ԳԱԶԱՆՃԵԱՆ. — Ժողովրդային լեզուին բանասեղծական կողմերը (Վարչական աշխատանքներ)	114
ԵՆՈՎՔ. ԱՐՄԵԽՆ. — Զեղոյին ցաւը	118
ԱՐԱՄ ԱՆՏՈՒԵԱՆ. — Գիրիշեռու շուրջը (Մուշեղ վարդապետի «Դրուգները»)	122
Ք. * * . — Պուրակներու աղջիկը (Բանաս.)	125
Ա. Ա. ՀԱՐԹՈՒԵԱՆ. — Աճհաւատը (Վախարդ)	127
* * *. — Նախնի ծովամասերը Խայրեսահի Պարսկարանա փաշա	134
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ. — Գիրկանիշառնում (Բանաս.)	138
ՄՈՂՈՐԾԻ. — Կեամին ու Մատուցք (Քրոնիկ)	139
ՄԻՆԿԻՐԻ. ՅՈՒՅՑՈՒՅԹԻՄ.	144

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐԸ

Տարեկան (24 թիւ) 45 դրույժ. Վեցամասայ (12 թիւ) 23 դրույժ.

ԿԱՅԱՑՈՒՄԵՐԻ ՀԱՄԱՐԸ

Տարեկան (24 թիւ) 54 դրույժ. Վեցամսայ (12 թիւ) 27 դրույժ.

ԱՐՏՈՒՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐԸ

Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք:

ՉԵՐՔԵՇ ԲԻՒՔ Հ ՊՐՈՒ

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուռուին:

Մանուցման, բաժանորդագրութիւնն եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառութեանց համար գիմել մի միայն՝

{ زاغیک غرّهی }

در علیحده اسکی ضبطیه جاده سند ۷۲ نومرو

Կ Ի Ս Ա. Մ Ս Ե Ա. Յ «Շ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Էսկի-Զաբթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72

ԾԱՇԽԱ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԷ. ՏԱՐԻ (568) — ԹԻՒ 3

12 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1904



ՏԱՐԵԴԱՐՉ ԾՆՆԴԵԱՆ

ՕԳՈՒՏԱՓԱՌ

ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏ-ԻԻԼ ՀԱՄԻՏ Բ. ԽԱՆԻ

ՄԵԾԱՍՈՒՆ ԽՆՔՆԱԿԱԼԻՆ ԹՈՒՐՖԻՈՅ

Օսմանեան ընդարձակ Կոյսորութեան բովանդակ տարածութեան վրայ, այսօր արտակարդ փայլով եւ ընդհանուր հրճուանքով կը տօնուի ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏ-ԻԻԼ ՀԱՄԻՏ Բ. ԿԱՅՍԵՐ Ճննդեան բարեբաստիկ տարեգարձը :

Բոլոր հպատակ ժողովուրդները հաւատարմական եւ երախտագիտական զգացումներ կ'արտայայտեն իրենց Օգոստավառ կայսեր, չնորհակալութեամբ յիշելով այն բոլոր բարիքները՝ զորու

կը վայելեն իրենց մեծանուն Վեհապետին բարձր հովանաւորութեան տակ:

Այսօր, չնորհիւ Վեհ. Սուլթանին, Թուրքիա նշանաւոր դիրք մը բռնած է բովանդակ աշխարհի մէջ, թէ՛ իր զինուորական ու նաւային հզօր կազմակերպութեամբ, թէ՛ ելմտական արդասաւոր ու փայլուն վիճակով, ինչպէս նաեւ ճարտարարութեաներու յարածուն յառաջդիմութեամբ, հազորդակցութեանց միջոցներուն դիւրանալովը, մամուլին զարգացմամբ, երկաթուղիներու շինութեամբ, կրթական հաստատութեանց բարգաւաճմամբ: Մասնաւորաբար Հիւճաղի երկաթուղին՝ որ արդիւնքն է Վեհ. Սուլթանին հանճարեղ կարգադրութեանց, անսահման բարիք մը դարձած է միլիոնաւոր ժողովուրդներու՝ որոնք ամէն օր, ամէն ժամ կ'օրհնեն Ն. Կ. Վեհափառութիւնը, եւ ինքզինքնին երջանիկ կը նկատեն իր հպատակներուն մէջ գտնուելուն համար:

ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏ-ԻԻԼ ՀԱՄԻՏ Բ. ԿԱՅՍԵՐ իմաստուն կարգադրութիւններն են պատճառը որ այսօր Օսմ. կայսրութեան բոլոր հպատակները, Հանրութեան Հայր մը կը նկատեն Ն. Կ. Վեհափառութիւնը, եւ չարունակ կ'ազօթեն առ Աստուած որ Թուրքիոյ ամենասիրելի Վեհապետը դեռ երկա՛ր, երկա՛ր տարիներ ապրի, եւ իր իմաստուն վարչութեամբ երջանկութիւններէ երջանակութիւն առաջնորդէ իր հպատակները:

Այն օտարազգիններն իսկ որոնք աւսօր Թուրքիոյ ասպնջական հողերուն վրայ հաստատուած են, եւ չնորհիւ Վեհ. Սուլթանին ազատօրէն առեւտրական ամէն տեսուակ գործերու կը ձեռնարկեն, ինչպէս նաեւ ամէն անոնք՝ որոնք առիթը ունեցած են Ն. Կ. Վեհափառութեան արդարամիտ եւ հպատակասէր կարգադրութեանց ժանօթանալու, իրենց սրտաբուղին մաղթանքները կը միացնեն Օսմ. հպատակներու երախտագիտական արտայայտութեանց: «Մաղիկ» եւս կը փութայ ձախակցիլ իրենց, ու գոչել միաբերան.

ԿԵԾԾԷ, ՑԱԽԷՏ ԿԵԾԾԷ

ՕԳՈՍՏԱ.ՓԱ.Ո ԻՆՔՆՍ.ԿԱ.ԼՆ ԹՈՒՐ.ՔԻՈՅ

ԱՊՏ-ԻԻԼ ՀԱՄԻՏ Բ. ԽԱՆԸ ՊԱԶԻ



«ԾԱՂԻԿ»Ի ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Մեր խոստման համաձայն, մինչեւ այս երրորդ թիւը թերթ զրկեցինք Ծաղիկի նախորդ շրջանէն առնելիք ունեցող բաժանորդներու. կը սպասէինք ասկայն որ այդ բաժանորդները մեզի հասցեին նախորդ շրջանէն իրենց ունեցած պահանջը հաստատող ընկալագրերը. նաեւ վեցամսեայ բաժնեգին մը՝ որուն փոխարէն թէ՛ Ծաղիկի ներկալ շրջանին վեցամսեայ 12 թիւերը պիտի ընդունին, եւ թէ նաեւ այնքա՞ն թիւ՝ որչափ որ կը պահանջէին նախորդ շրջանէն:

Ուրեմն Ծաղիկի այդ բաժանորդներէն անգամ մըն ալ կը խնդրենք որ հաճին նախորդ շրջանին ընկալագրերը զրկել մեզի, առ առաւելն մինչեւ 5րդ թիւին հրատարակութեան օրը (10 նոյեմբեր): Այդ թուականէն անդին, ընկալագրերը շղրկող բաժանորդներու նախորդ շրջանէն ունեցած պահանջը նկատի չպիտի առնենք, եւ զանոնք նոր շրջանին սկիզբէն բաժանորդ արձանագրուած պիտի նկատենք:

Գալով նոր բաժանորդներուն, Ծաղիկի բաժանորդագրութիւնը կանխիկ ըլլալով, մինչեւ 5րդ (10 նոյ.) թիւին հրատարակութիւնը պէտք է մեզի հասցուցած ըլլան իրենց բաժանորդագինը. այլապէս՝ չպիտի ստանան 5րդ թիւը: Մենք իրենց բաժնեգնին անկորուստ մնալը ապահոված ըլլալով, ինչպէս յայտարարած ենք արդէն այս շրջանի առաջին թիւին մէջ (էջ 3), կը սպասէնք որ իրենք ալ երկար բարակ յոգնութեանց չմատնեն մեզ արդէն իսկ չնշին գումարի մը գանձման համար:

Որչափ զերծ մնանք այդ կարգի աւելորդ տաղտուկներէ, այնքան աւելի ժամանակ ու միջոց պիտի ունենանք հոգ տանելու Ծաղիկի բովանդակութեան, եւ պիտի աշխատինք իտէալ կատարելութեան մը հասցնել զայն:

Մեր գաւառային գործակալներէն ալ կը խնդրենք որ բաժանորդներու անունը անմիջապէս իմացնեն մեզի, եւ առանց բացառութեան կանխիկի դրութիւնը գործադրեն բաժանորդ արձանագրուիլ ուզող ամէն անձի համար: Կրկնենք անգամ մըն ալ որ նոյեմբեր 10էն անդին՝ թերթ չպիտի զրկենք այն բաժանորդներուն՝ որոնց բաժնեգինները մինչեւ այդ թուականը անվճար պիտի մնայ:

“ԹԱՅՄԳ”, Ի ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Երեւակի ապագայ սերունդին բողուլ բան մը
ներկայ բրիտանական խզամակրութենէն, պիտի
նախընտեկի ոչ մեր հաւառանները, ոչ մեր երկա-
րուդինները, ոչ մեր էկոնոմիկը, ոչ նոյն իսկ ապա-
րանքը ուր կը կատարենք մեր նիստերը. պիտի նախ-
ընտեկի «Թայմգ»ի հաւառածոն:

ՊԸԼՈՒԾԸ ԼԻՔԸԸՆ

Թայմգի պատմութիւնը կը սկսի արդի Եւրոպայի պատմութիւ-
նով: Թայմգին առաջին թիւը հրատարակուեցաւ 1785ին, The
Daily Universal Register անունով, որ ետքը՝ 1788ին առաւ հիմակ-
ուան անունը, որ աշխարհանշակ հանգամանք մը ստացած է: Այդ
ատեններուն՝ իտալիա ուներ շատ շփոթ եւ անորոշ վիճակ մը.
գերմանական միութիւնը մարդու միտքէ չէր անցներ. դասագըր-
քերը, ու ան ալ աշխարհագրութեան դասագրքերը, հազիւ էլ մը
բանով կը պատմէին Ավրիկէի մասին ամբողջ գիտցածնին. Հէրշէլ՝
իր մեծ հեռագիտակը աւարտելու վրայ էր: Կարճ խօսքով, այդ
տարուան—1788ի—ամէն մէկ ամիսը լեցուն էր նշանաւոր դէպ-
քերով, ու ան այդ միջոցին լոյս աշխարհ կու գար հիմայ բոլոր
աշխարհի ծանօթ անզլիերէն լրագիրը՝ Թայմգ:

Հսուած է թէ՝ չկայ խզճամիտ պատմաբան մը, որ կարող ե-
ղած ըլլայ վերջին մէկ եւ քառորդ գարու դէպքերը գիտնալ եւ
ուսումնասիրել՝ առանց պրատելու Թայմգի հատորները: Հո՞ն պէտք
է վնտուել աշխարհի պատմութեան գիտաւոր սահմանանիշերը. հո՞ն
մանաւանդ՝ կարելի պիտի ըլլայ գոնել պատկերացումը Անկօ-
Սաքսոն ցեղին ընկերական եւ առտնին սովորութիւններուն, որոնք
այնքան ճշգութեամբ ու մահրամասնութեամբ արձանագրուած
են՝ որքան քաղաքական պայմանագրութիւնները, արշաւախում-
բերու պատմութիւնները: Պատմաբանին ու ընկերաբանին հաւա-
սարապէս ու գերազանցապէս անհուն ասպարէզ մը կը պարզէ
Թայմգ, իր հարիւր տասնըվեց տարիներու հաւաքածոններուն մէջ:

Դալով բո՛ւն անզլիական դերին ու ազգեցութեան՝ դիւրին է
հասկնալ թէ՝ Թայմգ իր ձայնը բարձրացուցած ու իր քուէն ար-
ժեցուցած է Մեծն Բրիտանիոյ համար կենսական ամէն մէկ խըն-
դրի մէջ: Ամբողջ դարու մը ընթացքին՝ չէ՛ եղած կարեւոր խըն-
դիր մը որ Թայմգի ու բրիտանական Խորհրդարանին մէջ միան-
գամայն չծնծուի, չքննուի: Ու կարելի է մէջ բերել պարագաներ,
որոնց միջոցին խմբագրատան ազգեցութիւնը կարեւոր կշիռ մը
ունեցած է:

Տպագրութեան պատմութիւնը անբաժան է քաղաքակրթութեան պատմութենէն։ Ճարտարարուեստական ոյժերու մէջ պէտք է գլխաւորաբար փնտուել արդի կեանքին բանաստեղծութիւնը. ու մեծ եւ գեղեցիկ տպարանի մը մէջ գործող կատարեալ գործիքէ մը կարելի է նոյնքան գեղագիտական յուղումներ քաղել ի՞նչքան արեւոտ հովիտի մը խաղաղիկ տնակէն։ Բաւական է միայն՝ մըտքերնուս առջեւ բերել թէ ի՞նչպէս երկրին խորերէն գուրս կը հանուի նախ՝ մետաղը, թէ՝ ի՞նչպէս մարդկային ձեռքեր զայն կը վերածեն այրուբենի, թէ՝ ի՞նչ եղանակով կը գործէ այն հրաշալի գործարանը՝ ուղեղը՝ աս կամ այն տպագրական գիւտերը երեւան բերելու համար, եւ երեւակայել վերջապէս՝ այն անսահման աղղեցութիւնը որ տպուած էջը կ'ունենալ երկրիս ամէն մասերուն մէջ։

Տպարանապետ ըլլալու չէ անպատճառ՝ հասկնալու համար թէ ի՞նչ խնամու հոգածութիւն եւ սուղ ծախք պէտք են արտադրելու համար կատարեալ կերպով տպուած էջ մը Ու օրաթերթի պարագային դժուարութիւնները կը շատնան, վասն զի թերթերը մամուլին տակէն գուրս գալու են նաեւ անխուսափելի արագութեամբ։ Եւ տպագրութեան մաքրութեան, տառասխալի չգոյութեան մասին Թայմզ անբաղդատելի է պարզապէս։ Անընթեռնելի գիրի չես հանդիպիր այդ ահազնածաւաւալ թերթին ո՛ եւ է տողին մէջ, որովհետեւ ամէն իրիկուն բոլորովին նոր տպագրական տառեր կը բերուին տպարան եւ կը գործածուին միայն մէկ անգամ։

Կ'արժէ արագ ակնարկ մը ձգել Թայմզի մամուլին զարգացումի յաջորդական քայլերուն վրայ, որովհետեւ ատիկա կը նշանակէ ակնարկ մը նետել մէկ եւ քառորդ դարու մամուլի պատմութեան վրայ։

* * *

Թայմզի հիմնադիրը՝ Ճօն Ուոլթըր (John Walter) 1784ին կ'երթայ հաստատուիլ Լոնտոնի աննշան թաղերէն մէկուն անկիւնը, որ անկէ ի վեր աշխարհածանօթ եղած է «Printing House Square»ով, ուր շարունակ տպուած է թերթը, Ուոլթըրի նպատակը կ'ըլլայ զարգացնել եւ ընդհանրացնել տպագրութեան դրութիւն մը, որով կարելի ըլլար ամբողջ բառեր կամ բառերու մասեր տպագրել՝ փոխանակ առանձին գրերու։ Ու հո՛ս շահեկան է դիտել թէ՝ այսպիսի ճարտարարուեստական ձեռնարկի մը ուղղակի ծնունդն է հարիւր սաշափ տարուան Թայմզը, որ կը ուղարկի ժամանակակից խորհուրդի մեծագոյն ու հզօրագոյն մեքենան։ Ճօն Ուոլթըրի այս մեքենագիտական հնարքին ծնունդն էր 1785ին հրատարակուիլ *The Daily Universal Register*, որ երեք տարի այս առունով հրատարակուելէ վերջ առաւ Թայմզ անունը, քանի որ

ուրիշ օրաթերթեր ալ սկսած էին գործածել Register տիտղոսը, չփոթութիւն մը առաջ բերելով լրագրի շատ մը ընթերցողներու մտքին մէջ :

Երբ Թայմզ առաջին անգամ կը սկսի հրատարակուիլ՝ իր ձեռքի-մամուլը աւելի մօտաւորապէս կը նմանի եղեր Caxtonի^(*) նախական գործիքին քան ներկային մէջ գործածուած փափիկարուեստ մեքենային։ 1804ին Թայմզի աշխատաւորներէն մէկը կը շինէ առաջին ինքնաշարժ մամուլը, որուն վրայ տպարանին գործաւորները կը կատղին, կը սպառնան, քանզի կր վախնան թէ այս նոր գործիքը, որ ինք իր զիմուն՝ առանց մարդու կը դառնար՝ այլ եւս բան գործ պիտի չձգէր իրենց ձեռքերուն։ Բայց գործաւորներուն բարկութիւնը իր գերսուն գագաթնաւիշտին կը հասնի երբ ատկէ տասը տարի վերջը՝ տպարան կը մտնէ առաջին շոգեշարժ մամուլը։

Շոգեշարժ մամուլին մուտքին հետ ու յաջորդաբար՝ նորանոր փոփոխութիւններ մտցուեցան տպարանին մէջ, որոնց մէջէն թերեւս է՞ն կարե, որն էր երկար բարակ թու զթի գլաններու գործածութիւնը։ 1814էն մինչեւ մեր ատենները մամուլի ոյժին եւ արագութեան վրայ կարելի է զաղափար մը կազմել, յիշելով թէ այդ առաջին շոգեշարժ մամուլը կը տպէր ժամը 1100 թերթ, մինչդեռ այս օրուան գործածուած արագատիպը կատարեալ զիւրութեամբ կը տպէ ժամը 36000 օրինակ։ Ընդհանուր ընթերցողներու սհամար ձանձրացի կրնաւ ըլլալ աւելի մանրամասնութեանց զիմել այս մասին։ Ըսենք միայն թէ՝ անթիւ անհամար փորձեր եւ շատ մըն ալ զիւտեր եղած են Թայմզի տպարանին մէջ, ու հեղինակ մը կը հաւաստէ թէ՝ վերջին կէս դարուս՝ տպագրութեան մէջ առնուած երեք կարեւօր քայլերու պատիւը կ'ինայ գլխաւորապէս Թայմզի։ Բայց մասնագիտական ծանօթութիւններու տեղանձնական փոքրիկ յիշատակ մը։

Տարիներ առաջ՝ առիթը ունեցեր եմ անձամբ այցելել այս աշխարհանօթ լրագրին խմբագրատունը եւ տպարանը։ Հսկայ, կարմիր աղիւսէ շինուած փառաւոր շէնքի մը ճակատը, հինգերորդ յարկին գագաթը կը տեսնեն ժամացոյցի խոշոր սկաւառակը, տակն ալ պարզապէս թերթին անունը “The Times,,,: Ժամեր առաւ մինչեւ որ պտտեցանք շէնքին զանազան մասերը, ու ան ալ հարկաւ վարժ առաջնորդով մը։ Ամբագրատունը ինքնին պղտիկ գագթականութիւն մըն է, որուն մէջ կը հանդիպիս մրոտ գործա-

(*) 1474ին Caxton Անգլիա մտցուց տպագրութեան գիւտը, իր իսկ ձեռքովը բանեցնելով իր շինած մամուլը եւ տպագրելով անգլիերէն առաջին գիրքը։

ւորին ինչպէս նաև նրբամիտ քրոնիկագրին։ Մասնաւոր հետաքրքրութեան առարկայ կը դառնայ արագատիպ մամուլը, մանաւանդ որ այդ անունով գործիք մը տեսած էի մեր այստեղի խըմբագրատուններէն մէկուն մէջ։ Բաղզատութիւն մը ընել չպիտի փորձեմ, քանզի եղորեց շատ հեռու են իրարմէ։ Ընդարձակ կամարաւոր սրահի մը մէջ լոիկ մնջիկ պառկած է արագատիպ մամուլը, որ Թայմզի տնօրէնին՝ Ուոլթըրի անունը կը կրէ, Մեքենային մէկ ծայրը գրաւած էր հաստ զլան մը պլորուտծ թուղթի, որուն համար բառեցաւ մնզի թէ՝ եթէ բացուելու ըլլար պիտի գրաւէր չինդ անգլիական մղոն երկայնութիւն։ Վայրկեան մը ետքը կը ակսի հեւալ, շարժիլ՝ այդ քիչ մը առաջուան անշարժ գործիքը։ ու անա՞ մէկ կողմէն անիւներ, ուրիշ կողմէն մը զլաններ, ուրիշ մասերէ ուրիշ հազարումէկ կազմածներ՝ ալէնքը շարժումի մէջ կը դրուին իսկոյն, եւ կը դիտենք որ թուղթի զլանին հակառակ կողմերէն ու քայլերէն դուրս կը թափին Թայմզի թերթեր, տպուած, կարուած ու ծալլուած։ ու մէկ ժամուան մէջ ալ 24000 օրինակ, թիւ մը որ անկէ ի վեր բարձրաց ած է 26000ր, ինչպէս քիչ մը վերը բախնք արգէն։ Արբագրութեան գործը այնքան մանրուզնին կերպով կը կատարուի, որ այցելուին հիացում կը պատճառէ պարզապէս։ Նոյն սիւնակը քանի մը սրբագրիչներու ձեռքէն կ'անցնի, եւ հիանալի կարգութիւնով դիւրաւ կը հասկցուի թերացող սրբագրիչն ո՞վ ըլլալը։ անանկ որ՝ ամէն բան ապահովուած է այս մասին։ Երբ կատակի ձեռով կը հարցնէինք մեր առաջնորդին թէ՝ արդեօք հակառակ այս նախազգուշութիւններուն տակաւին կարելի չէ տառասխալ գտնել այն օրուան մեր աչքին առջեւ տպուած թերթին մէջ՝ մարդը կարծես տեսակ մը վիրաւորանք զգաց մեր դիտողութենէն ու խրոխտ կերպով մը ըսաւ թէ՝ ինք պատրաստ է մեր գտած ամէն մէկ տառասխալին համար անգլիական ոսկի մը տալ եթէ միայն մենք ալ խոստանայինք՝ հակառակ պարագային՝ իրեն ծրիաբար հրամցնել գաւաթ մը գարեջուր։ Գրաւը չընդունեցինք, այնքան վատահ էինք թէ՝ ինք պիտի շահէր, որովհետեւ աչքովնիս տեսեր էինք ամէն բան։

* * *

Թայմզի խմբագրական կազմակերպութեան վրայ խօսելէ առաջ՝ մէկ խօսք մը միայն անոր անօրէնութեան մասին։ Սկիզբէն մինչեւ այսօր թերթին անօրէնութիւնը գտնուած է նոյն սերունդին ձեռքը։ Հիմնադիրն էր ծօն Ուոլթըր. այս օրուան տնօրէնն ալ է նորէն նոյն սերունդէն Ուոլթըր մը, ու այս այսպէս եղած է թերթին ամրող կեանքին մէջ։

Գալով խմբագրական կազմակերպութեան՝ նշանակելի պարագայ մըն է որ Թայմզը ձեռք առնելէ ու նոյն իսկ զայն կանոնաւորապէս տարիներսվ կարդալէ վերջ՝ երբեք գաղափար չունենար ընթերցողը թէ՝ ինչ է խմբագրապետին անունը եւ կամ որո՞նք են թերթին խմբագիրներն ու աշխատակիցները։ Ու այս անանուն մնալու սկզբունքը այնքան գօրաւոր բնութիւն մը դարձած է այդ թերթին խմբագրական շրջանակին մէջ որ յիսուն տարի առաջւան փափկանկատ խմբագիր մը ուզեր է կանոն մը սահմանել որ Թայմզի խմբագիրները իրարու հանդիպած ատեննին՝ իրարու առնուն չտան, որպէս զի չճանչցուին ուրիշներէ։ Այս սկզբունքը արդարեւ զարմանալի խստութեամբ — թէեւ ոչ ո՛ եւ է օրէնքով — պահուած է թերթին էջերուն մէջ։ մասնաւոր թղթակցութիւններէ զատ՝ ուրիշ գրուածքներու ներքեւ քիչ անգամ կ'երեւան ստորագրութիւններ։

Թայմզի խմբագիրներէն առաջին անգամ անուն եւ ազդեցութիւն ունեցող անձը եղած է Տր. Սթոտարդ, որ թերթին գլխաւոր խմբագիրն էր ԺԹ. դարուն սկիզբները, և որուն ազդու ույարձակողական խմբագրականները նշանաւոր դարձած են։

Թայմզ շատ կանուխէն հասկցած է թէ լրագրի մը յաջողութեան համար լուրերու թարմութիւնը անհրաժեշտ է։ Ներկայ Ռուսեւմարոնական պատերազմին առթիւ Թայմզի վարձած լրաբեր շոգենաւին՝ Հայմընի պարագան ամէնուս ծանօթ է արդէն։ բայց ասկէ գրեթէ հարիւր տարի առաջ ալ, Թայմզ ունէր իր մասնաւոր նաւը, որով ջրանցքին միւս եզերքէն կը ստանար ֆրանսական թերթերը, որոնց Անգլիա մուտքը արգիլուած էր պատերազմին պատճառաւ։ Այս առթիւ կ'արդէ յիշել թէ՛ Մուպինսոն (Henry Crabb Robinson) եղած է՝ բառին արդի իմաստով՝ առաջին պատերազմական թըղթակիցը։ ինք էր որ Թայմզի Կողմէ գացած էր Ալթոնա, 1807ին, Ասով մէկտեղ, «պատերազմական թղթակից» բացատրութիւնը նուիրականացնողը եղած է Թայմզի համբաւաւոր թղթակիցը Տր. Ուիլերմ Բլուր, որ վերջերս Սըր տիտղոսին ալ արժանացաւ, իր անզուգական կարողութեանը եւ անվախ հետազօտութիւններուն համար։

Հին Թայմզներու հաւաքածոները թղթատովը պիտի հանդիպի Մուրի, Մաքոլէի, Տ'Իղրայէլիի, Տիբընսի անուններուն։ եւ այս կարդի ականաւոր անձեր Թայմզի պէս թերթի մը միայն կը յօժարէին աշխատակցիլ։ Ներկայիս մէջ ալ նոյնը ճշմարիտ է։ այս օրուան բոլոր նշանաւոր անգլիացի քաղաքագէտները կամ գրագէտները՝ առիթով մը անպատճառ երեւցած են Թայմզի մէջ, ու ասիկա իրաւամբ նոյնքան պատիւ մը կը համարուի թերթին՝ ինչքան նաեւ իրենց։

Թայլզի պատմութիւնը թերի պիտի ըլլայ եթէ չիշենք իր բարիզեան նշանաւոր թղթակիցը՝ Պ. Պլովիցը, որ արժանապէս կը վայելէր «Թղթակիցներու իշխան» տիտղոսը։ Այս անձը արդարեւ իշխանավայել կեանք մը կը վարէր Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ, անձնական ծանօթութիւն ունէր իր ատենի — այսինքն՝ նաեւ մեր օրերու — նշանաւոր անձնաւորութիւններէ խիստ շատերուն հետ։ Իր կարծիքը ունէր արծէք մը, որուն նմանը աշխարհ չէ՝ տեսած գեռ։ Ու կ'արժէ աւելցնել թէ՝ իր այս վայելած համբաւին դէմ չէ՛ր մեղանչեր Պլովից։ Իր թերթին տուած լուրերը մի՛շտ թարմ էին, ու հաղորդած տեղեկութիւնները՝ վըստահելի։ Երկու սպայմաններ, որոնք իրաւամբ կը փնտռուին թըղթակցի մը վրայ, եւ որոնց վերջինը առաջինին զոհելու վտանգը շատ մեծ է միշտ։ Լրագրութեան պատմութեան մէջ իրեն հաւասարը չունի հետեւեալ պարագան։ Տարիներ առաջ Թայլզ Լոնտոնի մէջ կը հրատարակէ դաշնագրութեան մը պարունակութիւնը կամ պատճէնը, դաշնագրին ստորագրուելէն իր երկու ժամ առաջ, ի՞նչ որ իրաւամբ ամբողջ աշխարհի զարմանք պատճառեց։ Ու թերեւս կրնանք ծիծաղիլ Պլովիցի ընթացքին վրայ, երբ ըսեմ թէ գլխարկի մը միջոցաւ գաղտագողի դուրս կը հանուէր դաշնագրութեան այդ պատճէնը։ Պլովից միտքը դրեր էր իր թերթը նշանաւոր հանդիսացնել այդ պատմական առիթով եւս, ու գլխարկը ընտրեր էր իրեւ գործիք։ Ու այս միջադէպը կարդացած ատեննիս, պէտք չէ մոռնանք գլխարկին տակի զլուխը։

Բարիզեան այս անուանի թղթակցին՝ իր թերթին մատուցած ծառայութիւնները անթուելի են պարզապէս։ Կ'ըսուի նոյն իսկ թէ՝ Բարիզեան թերթերը շատ անգամ կը սպասէին Թայլզին, որ Պլովիցին իմանային թէ՝ ի՞նչ նշանաւոր դէպքեր անցեր դարձեր են իրենց մայրաքաղաքին մէջ։ Գրտէին ամէնքն ալ թէ՝ գաղտնիքներու թափանցեյու կարողութիւնը ունէր Թայլզի այդ թղթակիցը։ Ու Պլովիցի իշխանապէս կը վճարէր Թայլզ. պարագայ մը որ պէտք չէ ուշագրութենէ վրիգեցնել։ Printing House Squareի մէջ ազէկ հաօկցած էին Պլովիցի կարեւորութիւնը, ի՞նչ որ մանաւանդ զօրաւորապէս շեշտուեցաւ անոր մահուան առիթով, որ դեռ ամէնուն յիշողութեան մէջ թարմ ըլլալու է արգէն։ Պաշտօնապէս ստուգուած է որ Թայլզ տարեկան 50,000 անգլ. ոսկի ծախք ըրած է իր «արտաքին լուրեր»ը ստանալու համար։

Գալով Թայլզի խմբագրական կազմակերպութեան՝ մէկ խօսքով կրնայ ըսուիլ թէ՝ կազմուած է լաւագոյն տարրերէ։ Տնօրէնութիւնը այս մասին ծախք չի խնայեր եւ շատ մարդ կը գործա-

ծէ աղէկ գործ մը երեւան հանելու համար։ Անգամ մը օտարազգի խմբագիր մը կ'այցելէ Թայմզի խմբագրատունը, եւ զիտողութիւն կ'ընէ թէ՝ խմբագրական ոյժը անպէտօրէն մեծ է. որուն կը պատասխանուի թէ՝ «աւելի փոքրաթիւ մարդիկ կրնան կատարել այս գործը, բայց անոնք չպիտի կարենան կատարել զայն այսքան լաւ։ Կ'ուզենք որ մեր խմբագիրները խորհին ինչպէս նաեւ գրեն։» Ու այս բառերուն մէջ կը կայանայ բովանդակ իմաստը պատասխանատուութեան զոր Թայմզի Հիմնադիրը հաստատած է իրբեւ անկիւնաքարը իր հիմնարկութեան։

Թայմզի յաջողութիւնը կամ անգուգական դիրքը պէտք է փնտոել սա կէտերուն մէջ, որով ան կը տարբերի ուրիշ անգլիական օրաթերթերէ եւ կը գերազանցէ զանոնք իրբեւ աշխարհի առաջնակարգ օրաթերթը։

Թայմզ միայն կը պարունակէ բրիտանական Խորհրդարանի արձանագրութիւնները։ Ունի իրաւագէտներու մասնաւոր խմբակ մը, որ կը տեղեկագրէ բոլոր գատաստանական խնդիրները, պէտք եղած մասնագիտական զիտողութիւններու լծորդութեամբ։ Տնտեսագիտական ու վաճառականական նիւթերու վրայ կը խօսի հեղինակորէն։ Ունի գրական յաւելուած մը, որ ամէն ուրբաթ օրուան հրատարակութեան մէկ մասը կը կազմէ, եւ որ նկատուած է նոր գրեթրու լաւագոյն գրախօսականը։ Գիտական տեղեկութիւններու հիանալի շտեմարան մըն է, չէ թէ որովհետեւ ինք արդէն ունի հմուտ զիտուններու աշխատակցութիւնը, հայտ նաեւ որ զիտուններ ընդհանրապէս կը նախընտրեն Թայմզը իրենց մէկ զիւտը կամ հետազօտութիւնը աշխարհի ծանօթացնելու, կամ խընդրին վրայ վիճաբանութիւն մը հրաւիրելու համար։ Ահա ասոնք են մէկ քանի կէտեր, որոնց մասին Թայմզ ինքինքը անհաւասրելի ու անմրցելի կը նկատէ։

Եւ այս ամէն տեղեկութիւններէն վերջ (որոնց շատը քաղած եմ Թայմզի մէկ քանի մասնաւոր հրատարակութիւններէն) պէտք է ըսել թէ՝ անգլիերէն թերթերու ընդհանուր շրջաբերութեան մէջ, թիւի մասին երբեք առաջին տեղը չի գրաւեր Թայմզ։ Կան շատ մը առաւօտեան կամ իրիկուան օրաթերթեր, որոնք անոր քանի մը պատիկը աւելի բաժանորդ ունին։ Բառին սովորական իմաստով՝ ժողովրդական թերթ մը չենք կրնար նկատել Թայմզ։ Ու կասկած չկայ թէ ասոր ալ գլխաւոր պատճառը իր գինն է։ Թայմզի հատը՝ երեք երեք բէննիէն (60 փարա) պակաս չէ ծախուած։ ու երկար ժամանակ ալ պահած է եօթը բէննիի գինը։ Կ'երեւայ թէ թերթին անօրէնութիւնը այս կէտը ըմբռնած է այլ եւս, մանաւանդ անգլիերէն օրաթերթերու ներկայ անհաւատալի աժնութեան

մէջ՝ ու փորձ՝ մը՝ ընելու վրայ է թերթին գինը քիչ մը իջեցնելու,
ու այդ ալ փորձ մը լոկ, ինչպէս յայտարարուած է արդէն պաշ-
տօնապէս. քանզի այդ հին թերթը չուզեր տակաւին չեղիլ իր
հիմնադրին սկզբունքէն, որ, ինչպէս քիչ մը վերը մէջ բերուեցաւ
կը ձգտի աղէկ գործ մը արտադրելու եւ բաժանորդներուն թիւին
չզոհելու թերթին համբաւն ու պատիւը:

Իրեւ վերջաբան՝ եթէ պէտք է անպատճառ դաս մը հանել
մեզի՝ Թայմզի պատմութենէն, առ կրնայ ըլլալ թէ՝ թերթի մը
համար՝ պատիւի նախանձախնդրութիւնը միշտ բռնելու է առա-
ջին տեղը։

ՏՈՔՅ. ՅՈՎԱ. ՏԵՐ-ՍՏԵՓԱՆԵԱՆ

ՍԻՐԱՅ ՍՊԱՍՈՒՄ

Շնչառապար ու սիրտհատուկ
Սպասում մ' կ կեանիս համակ,
Անձանօրին խուսափուկ
Լուռ սպասում տրտունակ։

Տարտար, անուշ իդաերու
Ծարաւն ունիս ոգեսպար
Որ կը բըռին միշտ հեռու, —
Բո՞յլ բիրեռանց օդապար։

Ու չեմ գիտեր ես, աւա՞ն
Թէ սիրտս ինչի՞ կը ցանկայ,
Ճերմակ յոյզով անսըւաղ
Շառագունակ լուսընկայ։

Անհպեղի բարձանց մէջ
Ուր երազը կը վառի,
Հոգիս նայուածք մ' կ անշեց
Միսրիմանոյ Ֆաֆիրի։

Առտու կ՝ դեռ, ոսկեզօծ,
Նայուածքս ի զո՞ւր կը սառի,
Արդեօֆ մինչեւ մուրը հոն՝
Սպասումը կ' երկարի։

Ու կ'երազեմ հետ ի հետ
Անպարազիր հանոյին,
Մինչ տարիներս աղ թերեւ
Ոչիմչին մեջ կը մարին:

ԱՐՏԱՇԵՍ ԸՆՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Յ Ն Շ Ա Յ Ն Ք

Եռ' ունց տուր կուրծիս շրուններովդ սիրակեց,
Ու ճայուածիս՝ տեսն, փրփուր.
Սա թիրերուդ կեանին հուրժն աղ, սիրսկո ներս
Երակներն ս մեջ լեցուր:

Հազած ներմակ զգգեսներդ ձիւնեղեն,
Ամսկերու պիս վեսպեսուն,
Տո' ու' իղձերուս երկինին շուրջը սփուն,
Շուրջը անոր կողերուն:

Պարուեկ' զիս ամրող բովովդ ուժերուդ,
Բազուկներուդ մեջն առ զիս,
Թո' ո՞ մարմինիդ շերմութենեն հրանու,
Լուժուիմ, հաշիմ, դիցուիմ:

Զեղխուրին մը զգուաններու, համբոյրի
Յառումներու հրեղեն.
Լանցիս տակ քո՞ ո՞ նոր տենցան մը փրփրի,
Քեզ վայ լեզու հրայրէն:

Մազնիսումիդ արշոնութեան տակ, սիրելին,
— Այնիան հզօր կը մողես, —
Դիրկիդ մեջը թերեւս մեռած զտնես զիս,
Դեռ չարթեցած երազես:

Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

ՄԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—○—

Ստէպ կը գանգատուի թէ՝ մեր տոհմիկ վարժարանաց շրջանաւարտ երիտասարդութեան հմտութիւնը շատ չափաւոր է, տեսութեան հորիզոնը շատ նեղ, դատողութիւնը տկար, ու շատ շատ քանի մը լեզուներու տարրական հմտութեամբ օժտուած է, եւ Հայ լեզուով թեթեւ գրականութիւն մը ընելու տրամադիր է: Այս ամէնուն շարժառիթը մեր տուած ուսման ու կրթութեան թերութիւնն է, գործածուած ուսուցիչներու միջակութիւնը եւ այդ վարժարաններու հոգածու վերին մարմնոյն անկարողութիւնը: Քննենք այս երեք պարագաները:

Ա. ՈՒՍՈՒՄ

Մեր վարժարանաց մէջ տրուած ուսումը բացարձակապէս տիրացուական է եւ զիտական ու զրական հմտութեանց տեսակէտով այնչափ թերի է որ նար չէ այս ուղղութեամբ քիչ շատ բանգէտ երիտասարդութիւն մը պատրաստել: Քննենք ուսման գլխաւոր մասերը:

— Հայ աշխարհիկ լեզուն սկսած է դասախոսուիլ առանց հինին, եւ հետեւարար առանց հիմի, առանց մատենագրական ծանօթութեան, այնպէս որ զեռատի շրջանաւարտներ կը կարծեն թէ՝ Հայ գրականութիւնը մի միայն աշխարհիկ լեզուով գրուած, ու շուրջ քառորդ գարէ ի վեր լոյս տեսած քանի մը թեթեւ արտադրութեանց մէջ կը կայանայ, թէ մեր գրականութիւնը իրենց օրերէն ու իրենց ուսուցիչներով սկսած է, եւ ընդհանրապէս արհամարհոտ աչքով կը նային նախորդներուն եւ գրաբար գրականութեան վրայ, ու տիրացութիւն կը համարին անոնցմով զբաղիլը: Մինչդեռ եթէ իրապէս ծանօթացած ըլլային Հայ մատենագրութեան՝ եւ անոր գանձերուն՝ որոց քով նշանակութիւն չունին արդի լեզուաւ արտադրութիւնները՝ բնականաբար աւելի լուրջ կերպով պիտի վերաբերուէին անոնց հետ:

Մեր շրջանաւարտները երբ յաջողին քանի մը նորավէպեր յօրինել ու նմանայանգ վերջաւորութիւններ ունեցող տողերով անիմաստ եւ կամ քաշկոտուկ բանաստեղծութիւններ հիւսել, այլ եւս գրագէտներ կ'անուանուին, ու իրերագովական մարմնի մը անգամակցելով՝ լրացրական ասպարէզ կը նետուին. քիչ ատենէն իրենց արտադրած հրաշակերտները կը սկսին ներբողուիլ՝ այդ մարմնին անդամներուն կողմէ, պայմանաւ որ քանի մը եօթնետակներ վերջ, իրենք տոկոսով հատուցանեն զանոնք միեւնոյն էջերուն

մէջ. Անձանուն գրող եւ ճորտար զրիչ անուանելով՝ երբեմն դիրենք ներբողող գրչակը . . . : Դժբաղդարար շատ անգամ այս յաւակնու գրագէտները չնորհաւորական պատշաճ կամակ մը եւ վաճառականական լուրջ թղթակցութիւն մը ընելու վիճակին մէջ չեն. չխօսինք տառասիալներու մասին՝ որոնց քաջածանօթ են մեր խմբագիրները՝ որոնք ստէպ զանոնք սրբագրելու հարկին մէջ կը գտնուին:

— Հնդհ. պատժական եւ աշխարհագրական դասերը մեքենաբար կ'ուսուցուին՝ ու տղաքր չեն տիրանար անոնց ոգւոյն: Թրւականներու շարքեր, եւ մարդոց ու վայրերու անուններ կ'ուսնին ու թութակօրէն կ'արտասանեն, առանց հասկնալու բուն երեւոյթները եւ իրաց վիճակը: Դպրոցէ ելլեկնուն՝ այդ թութականներն ալ կը մոռնան, հետեւաբար, անոնք երբեք չեն կրնար ծառայել իրենց տեսութեան հորիզոնները ընդարձակելու՝ ինչ որ պարտէին ընել:

— Երբեմն Հայ վարժարաններու մէջ մեծ խնամքով կ'աւանդուէին մաթէմաթիքական գիտութիւնները, եւ հայ զեղին հաշուական գիտութեանց մասին մեծ յարմարութիւնը օտար վարժարանաց մէջ իսկ դիտուած էր: Այս ատենները, թէեւ 16—17 տարեկանէ վեր պատանիներ չէին գտնուեր դպրոցներու մէջ, բայց ելլողները ոչ միայն թուաբանութիւն, գրահաշիւ, երկրաչափութիւն, այլ եւ շատ անգամ եռանկիւնաչափութեան, նկարագուական երկրաչափութեան եւ մեքենագիտութեան տարրերուն ծանօթէին: Հիմայ այդ ամէնը փոխուած են, ու տոհմիկ վարժարաններէ շրջանաւարտներ շատ անգամ տոկոսի մը հաշիւը գլուխ չեն կըրնար հանել:

Տիեզերագիտութիւնը ուսումնական աշխարհագրութիւն անուամբ մասնաւոր հոգածութեան առարկայ կը դառնար: Այժմ տիեզերաց գրայ հազիւ հակիրճ գաղափար մը կը տրուի որ մարտուած ըլլալուն քիչ ժամանակէն իսպառ կը մոռցուի:

Տոմարակալութիւնը բարձրագոյն դասի ուսման գլխաւոր առարկաններէն էր. այժմ հաշուակալութեան մասին տրուած հմտութիւնը այնչափ մակերեւութեալին է որ շատ վաճառականներու միահամուռ վկայութեան նայելով, շրջանաւարտները կանոնաւոր օրհաշիւ մը բռնել չեն գիտեր գործնականաբար. թօ'զ վաճառականական թուղթերու, օրինաց եւ զեղչի հաշիւներու հմտութիւնը՝ զորս պահանջել խստապահանջութիւն չէ, Պոլսոյ նման վաճառականական միջավայրի մը մէջ ուր պիտի աշխատին մեր տղաքը:

— Դաւլով գիտութեանց շինիչ դասերուն, եթէ չյանդգնիմ ըսել

թէ՝ իրենց բացակայութեամբ կը փայլին՝ գոնէ այնպիսի թեթեւ կերպով կ'աւանդուին՝ որ կարծես թէ պերճանքի համար դրուած են եւ զորս անշուշտ դպրոցէ ելլելուն իսկ մոռցած կ'ըլլայ պատանին։ Բնապատմական զիտութիւնները որոնք կը ծանօթացնեն մեզ պատող առարկաները՝ կենդանի, բոյս, հանք, եւայլն, որոնց հետ միշտ զործ կ'ունենանք, զորս կը չահագործենք եւ որոնց հմտութիւնը մեր տեսութեանց հորիզոնները կ'ընդլայնէ, ամէնէն անկարեւոր համարուած են։ Բնագիտութիւնն ու տարրաբանութիւնը իրը զրօսալից դասեր կ'աւանդուին, առանց թափանցել տալու անոնց խորերը։ օսկայն ատոնցմէ պիտի սորվինք լնութեան օրէնքները, երեւոյթները եւ գաղտնիքները՝ եւ ատոնց կիրառութեան վրայ հիմնուած է այսօրուան ճարտարարուեստը։

— Դալով կրօնի, հազիւ Հայ. Եկեղեցւոյ վարդապետութիւնները մեքենաբար կ'աւանդուին, առանց ցոյց տալու դրացի եկեղեցիներու (Օրթոսոքս, Լատին, բողոքական, եւլն.) վարդապետական կամծիսական տարբերութիւնները, եւ առ այդ բացատրութիւններ։ Ոչ միայն որ եւ է գաղափար մը չի տրուիր գլխաւոր կրօններու։ Պրահմանականութեան, Պուտուականութեան եւ Շարագուն Արեւելքի փիլիսոփայական կրօններու մասին, այլ եւ չեն ծանօթացներ մեր երկրին միւս կրօնները, որպէս հրէութիւն եւայլն, ինչպէս նաև կարգ մը աղանդներ՝ որոնց հետեւող բազմաթիւ ժողովրդոց հետ կ'ապրինք։

Ծաղրանօք կը խօսին երբեմնի Հայ վարժարաններու մէջ դասախոսուած Տրամաբանութեան եւ Ճարտասանութեան մասին։ Նորերը չնջեցին զանոնք, առանց բան մը գնելու անոնց տեղը։ Առաջինը իմաստափրական զիտութեանց հիմը կը կազմէ, իսկ երկրորդը գործնական գրագիտութեան, եւ խօսելու արուեստը կը սորվեցնէ։ Այս յապաւմանց արգիւնքը ակներեւ է։ արդարեւ ասոր կրնայ վերագրուիլ երբեմն նորերու գրութեանց մէջ նշմարուած այն հակասական գաղափարները զորս տրամաբանական թեթև վերլուծում մը երեւան կը հանէ. նաեւ մեր երիտասարդներու խօսիլ չգիտնալը։ Այժմ իրենց կեանքի միջօրեան ողջունողներու մէջ միայն կը գտնուին խօսելու կարողութիւն ունեցող անձնաւորութիւններ, իսկ նոր զասընթացքներու հետեւողներ, նոյնիսկ ճարտար գրիչ ունեցողները, չեն կարող բազմութեան մը մէջ քանի մը վայրկեան խօսիլ, առանց կանխապատրաստութեան եւ կամ շուարելու։

— Օտար լեզուներու ուսումները աւելի խնամքի ենթակայ չեն. թուրք լեզուն որ մեր եկրին բարբառն է, չատ թեթեւութեամբ կ'աւանդուի։ Մեր արդի ըրջանաւարտները չեն կընար

իսկ նամակ մը գրել , կամ սովորական ձեռագիր մը կարդալ . իրենց հմտութիւնը կը կայանայ հասցէ մը գրելուն կամ լրագիր մը կարդալուն մէջ՝ այն ալ շատ անդամ առանց լաւ հասկնալու : Իրենց միջավայրի թուրքերէնը կը խօսին գործնականապէս , սակայն պաշտօնական տեղ մը երկու խօսք ընելու վիճակին մէջ չեն :

Բաղդատարար աւելի խնամքով կ'ուսնին ֆրանսերէնը , սակայն իրենց հմտութիւնը վէպ մը հասկնալէ ու քիչ մըն ալ խօսիլ գիտնալէ անդին չ'անցնիր . իրենց գրական փորձերը սիրոյ տոմսիկներ գրելու մէջ կը կայանայ . զօնէ այն ալ յաջողէի՞ն . Մեր վաճառականները դժուարութիւն կը քաշեն առեւտրական պարզ նամակներ գրել գիտցող պաշտօնեայ մը գտնելու , եւ այն ալ ոչ դեռատի շրջանաւարտներէն :

Եւրոպական ուրիշ լեզուներու հմտութիւնը պահանջկոտութիւն կրնայ համարութիւնը ըստ մեզ . ու զարմանալի բան որ մեր աղջիկներուն համար աւելի հոգ կը տարուի անգլիերէն ու գերմաներէն սորվեցնելու՝ քան իրենց մայրենի լեզուն ու կնոջ մը համար կարեւոր համարուած շատ մը հմտութիւններ . . . գուցէ այդ ազգերու մէջ իրենց կեանքի ընկեր գտնելու գործը դիւրացնելու համար (?) :

ՏՈԳԹ. Ն. ՏԱՂԱՒԱՐԵԱՆ

ԿՐՈՆՔՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

ՀՄ Բ Ռ Ո Ւ Ն Ո Ւ Մ Ն Ե Ր

Զ.

Հսկնք թէ կրօնները երկու խարիսխ ունին իրենց համար , վարդապետութիւնը եւ բարոյականը : Այս երկուքէն մէկը մարդուս աչքերը դէպ ի վեր կը բարձրացնէ իր մտածումներուն եւ ըմբռնումներուն , իր տենչանքներուն եւ իր երազանքին հետ , իսկ միւսը — բարոյականը — անոր աչքերը իր շուրջը յածիլ կուտայ , իր նմաններուն վրայ , իր զգացումներուն , իր սրտի տրոփումներուն մէջ : Վարդապետութիւնը կը բանաձեւէ , վերացականօրէն , մարդկային կեանքին համանմանութիւնները գերագոյն զօրութիւններուն հանդէս , եւ բարոյականը կը գործնականացնէ կարելի եղած չափով ու մարդկայնօրէն , վարդապետութեան վերացականութիւնները , մեր օրըստօրէական կեանքին մէջ : Այս

փոխադարձութիւններէն ազգուելով էր անցուշտ, որ կանկ իր մէկ գործին մէջ (^(*)) կրցաւ ըսել . «Կրօնքը ներքնօրէն կը միանար բարոյականին, անոր տալով նոր խմաստ մը, նոր արժէք մը, եւ բարոյականն ալ անխուսափելի փոխադարձութիւնով մը կը գրաւէր անքան կատարելապէս, կրօնի ամրող կալուածը, այնպէս որ կրօնական գաղափարները եւ բարոյական գաղափարները մէկ-զմէկ կը լուծէին իրարու մէջ, եւ կը կազմէին բաղմայօդ ամբողջութիւն մը, որուն տարրերը իրարմէ անջատելու անկարող եղած են հոյակապ միտքեր» :

Կրօններու կազմաւորութիւնը եւ յօրինուածքը բացատրելու այս ձեւը ամէնէն տարրականն է, ամէնէն ռամկացած ձեւը բացատրութեան կերպերուն մէջ : Ասկէ զատ, երբ կ'ըսենք թէ կրօնքը վարդապետութենէ եւ բարոյականէ կը կազմուի, ամէնէն ոչգիտնական եւ ամէնէն համագրական (synthétique) բացատրութիւնը գործածած կ'ըլլանք . բացատրութիւն՝ որ մատչելի է ամէնուն, առանց անոնց էութեան խորը թափանցել կարենալու : Morris Jastrow, իր կրօնի վերլուծական ուսումնասիրութիւններուն մէջ, իրարեւ արդիւնք իր անձնական փորձ հմտութիւններուն, սապէս կը բացատրէ կրօնքը, համեմատաբար աւելի զիտնական ձեւ մը տալով իր բացատրութեան կերպին . «Կրօնքը երեք տարրերէ կը բաղկանայ. 1. Երախտագիտութիւն (երկնային) զօրութեան մը կամ զօրութիւններու, որոնք մեզմէ կախում չունին. 2. Կախումի զգացում մը այդ զօրութեան կամ զօրութիւններուն հանդէպ. 3. Յարաբերութիւն մը այդ զօրութեան կամ զօրութիւններուն հետ : Եթէ մէկը այս երեք տարրերը միացնէ միակ առաջարկի մը մէջ, կարելի է սահմանել կրօնքը իրը բնական հաւատալիքը (երկնային) զօրութեան մը կամ զօրութիւններու, որոնք մեր կարողութիւնը կը զերազանցեն, եւ որոնց հանդէպ կախումներ ունենալիս կը զգանք . հաւատալիք եւ զգացում, որոնք մեր մէջ յառաջ կը բերեն 1. Գործարանաւորութիւն մը. 2. Որոշ գործեր. 3. Կանոնադրութիւն մը կեանքի, որ իրը առարկայ ունի նպաստաւոր յարաբերութիւններ հաստատել մեր եւ խնդրոյ նիւթ զօրութեան կամ զօրութիւններուն միջեւ :

Ով որ այդ բարոյական իշխանութիւնը կը զլանայ կրօնքին, եւ կամ կ'ուրանայ անոր բնոյթը, ամէնէն հաստատուն եւ անխուսափելի քայլը առած կ'ըլլայ. դէպի անկրօնութիւն եւ դէպի անսատուածութիւն . կը ճանչնանք իմաստասէրներ, որոնք կրօններու հետ իրենց մտաւոր խզումը գործնականացուցած են, բայց ա-

(*) A. Lang.— Mythes, Cultes et Religions.

նոնց որդեգրած բարոյականը, զիրենք ընդունակ շինած է գոնէ ապրելու իմաստասիրական թեումբ մը կամ ճեմումբ մը սահմանաբուն մէջ: Օկիւսթ Քօնդ՝ եթէ խզումներ ունեցաւ կրօններու հետ, եւ դրական կրօնքի մը (positivism) հիմնադիրը ուզեց հանդիսանալ, գոնէ շարունակ սա համոզումը պահեց, թէ պաշտամունքը մը անհրաժեշտ է մարդուն, եւ եթէ «Աստուածութեան պաշտամունքը փոխանակող Մարդկութեան պաշտամունքին մէջ» խոտացուց իր կրօնքն ու իր փիլիսոփայութիւնը, չմոռցաւ սակայն պատկառ կենալ հանդէպ բարոյականին, այնպէս որ իր մարդապաշտ կրօնքի Տօնացոյցին մէջ տեղ չտուաւ անոնց «որոնք ըստ բաւականին բարոյական երաշխաւորութիւններ չներկայացուցին իրեն»: Այս բարոյականի խստապահանջ քննութեան հետեւանքով՝ իր Տօմարին մէջէն վտարուեցան կուտեր, Կալվին ու Ռուսօ, որոնք, կ'ըսէ Քօնդ: «Աւրած են առանց շինելու»:

Այսպէս, երբ խորհող մտքերէ ոմանք իրենց հաշիւը կը մաքրէին կրօններուն հետ, չմոռնալով միեւնոյն ժամանակ գիրկ տալ բարոյականին, տակաւին չեխն կրնար յաջողութեան ճամրուն մէջ դնել իրենց իմաստասիրական դրութիւններուն ընդունելութիւնը մարդկութեան մեծ ամասնութեան կողմէն: Ասոնք մարդկութիւնը կ'առաջնորդէին կրօնքին ներշնչած բարոյականով միայն, առանց վարդապետութիւններու այնքան զօրաւոր օժանդակութեան կոչում ընելու. մինչդեռ անազարտ պահուած Եկեղեցին ամբողջ կրօնքով կ'առաջնորդէր մարդկութեան: Առաջինները մարդկութեան համար մարդկ կը պատրաստէին, իսկ վերջինը, մարդկութեան եւ Աստուածոյ համար միանգամայն. եւ այս կրկնակ աշխատութիւնով, շատ աւելի նուիրական, շատ աւելի վսմ, եւ շատ աւելի փրկարար դեր մըն էր Եկեղեցին ստանձնածը, նոյն իսկ իր վարդապետական անորոշութիւններուն մէջ:

Մեզմէ նախորդ դարերը չ'ըցան մտածել անգամ, թէ իրենց ծնունդը եղող ժիթ. դարը իրմէն պիտի ծննդէր ցաւագար մտքեր, որոնք «իմաստութիւնը անբարոյականութեան» մէջ պիտի փորձէին վնտոել: Սյդ ցաւագար միտքերն էին Սթիրներ եւ Նիշէ, որոնց համար «աստուածութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ մարդուն ստուերը, երկինքին մէջ ստուերագրուած, եւ մարդկային ստորոգելիններով օժտուած», անշուշտ միայն անոր համար, որ Կըրօնքին ներկայացուցած Աստուածը բարոյականի նախանձախնդիրը կը մնար հանդէպ մարդերուն: Սթիրների եւ Նիշէի, ինչպէս նաեւ իրենց հետեւողներուն համար բարոյականը յիմարութիւն մընէ, «Ճշմարիտ բան չկալ, ամէն ինչ ներելի է» անոնց կործանարար վարդապետութիւնը, ապահովաբար այլ եւս չպիտի կրնար հաճոյք

զգալ բարի մարդերու դրացնութենէն, եւ պիտի ուղէր որ աշխարհ լեցուէր անբարոյականներով, յափշտակողներով, չնացողներով ու Լոյոլաներով։ Նիչէ հաճոյք չէր զգար մարդասէր կրօններէն, ու կը սոսկար մանաւանդ քրիստոնէութենէն, անոր համար որ ան խոսնարհութիւն, պարկեշտութիւն, ժուժկալութիւն կը քարոզէ։ Բողոքական քարոզիչին այդ յիմար, ջլախտաւոր զաւակը կը խրտչի մանաւանդ քրիստոնէութենէն, որովհետեւ իր «ոյժի» վարդապետութեան կը հակասէ բնդ միշտ։ Եւ ինք՝ որ շատ աւելի կը պաշտէ ոյժի մարմնացումները, ինքինքը չարատանջուած կը զգայ անանձնասէր ու խոնարհ Յիսուսէն, որուն կրօնքը, իր տեսակէտով, ստրուկներու կրօնք մը ըլլալէ չպիտի դադրի բնաւ։

Նիչէի վարդապետութեան սերմանած եսասէր հրայրքին այս ցանկարան տեսարաններէն աչքերնիդ դարձուցէք պահ մը Ռուս ընկերական-իմաստասէրի մը «իրապէս հրեշտակալին բարութեան մը զիւթութեանը», ու անիկա ցոյց պիտի տայ ձեզի, մէկ ակընթարթի մէջ, տարբերութիւնը ու անդունդը՝ որոնք, կրօններու կալուածին մէջ, գոյութիւն ունին բարոյականին եւ հակարարոյականին միջեւ։ Այդ իմաստասէրը, մարդկութեան հուժկու բողոքն է նիչէի եւ անոր վարդապետութեանը դէմ, ու միեւնոյն ժամանակ հասկցուած, անձնաւորուած քրիստոնէական բարոյականը, մեր դարուն մէջ։

Առաքինութիւնը տկարութիւն մը չէ, եւ ո'չ ալ բարոյականը չարիք մը։ Անսնք բնական պարտաւորութիւններն են մարդուն, որուն կատարումին մէջ պիտի յայտնուի իրական զօրութիւնը։ Այս ըմբռնումով յաւէտ ձշմարիտ պիտի մնայ Յիսուսի խօսքը։ «Իմ զօրութիւնս տկարութեան մէջ կը կատարուի» (Բ. Կորնթ. Ժ. 9)։ Եւ այդ կրօնական, բարոյիկ ու փրկարար տկարութեան — որ մեր մէջ կը բնակի — ակնարկելով, Շարլը Սըկրէտան կ'ըսէր։ «Իմ մէջս կը բնակի մէկը, որ ինձմէ զօրաւոր է»։

Պէտք է ի բարին գործածենք մեր մէջ բնակող այդ ոյժը, յանուն քրիստոնէութեան եւ յանուն մարդկութեան, քանի որ այդ է մեր պարտականութիւնը։

ՄՈՒՇԵՎ, Ա.Ս.ՐԴ-Ա.ՊԵՏ



ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ

Բ.

(Նարունակութիւն եւ լեբց)

Գիտութիւնը արդի գրականութիւններու վրայ որքան որ ալ քիչ շատ ազդած ըլլայ, զեռ գրեթէ ազդեցութիւն ունեցած չէ ժողովրդական բարբառներու վրայ, ու ժողովրդին լեզուն, իբրեւ զեռ բաւական անաղարտ արտայայտութիւնը մարդկային հին բանաստեղծական մտքին, պահած է իր մէջ հին բարբառներու բանաստեղծութիւնը:

Հայ ժողովրդին լեզուն այս տեսակէտով կրնայ ամէնէն քեզ զուններէն համարութիւն իր պարունակած բանաստեղծական տարրերով. Մէկդի թողլով ժողովրդական երգ, հէքեաթ, զրոյց, եւն. որոնց մէջ արուեստ մը կայ վերջապէս, —ինչքան ալ պարզ, ինքնարուխ, անարուեստ ըլլայ այդ արուեստը, —եթէ միայն նկատողութեան առնենք ժողովրդական լեզուի մէջ բոլորովին անձիզ ու պարզ բնականութեամբ մը շինուած ու գործածուած բառերը, ոճերն ու ասացուածները, նոյնքան անակնկալ եւ զրաւիչ բանաստեղծութիւն մը պիտի գտնենք անոնց մէջ ալ, Ամէնէն ուամկին բերնէն իսկ շատ անգամ լսած չէ՞ք բանաստեղծական այնպիսի գեղեցիկ ու յանդուզն ասացուածներ, որոնց նմանները գտնելու համար գրագիտութեան ու տաղաչափութեան կանոններով տոգորուած մեր շատ մը բանաստեղծները ժամերով ուղեղ պիտի տանջէին առանց յաջողելու. Գրագիտութեան դասագիրքերու թուած բոլոր բանաստեղծական ձեւերը արդէն յանգէտս ծանօթ են ժողովուրդին, զի ինչպէս քերականութիւնը՝ նոյնպէս գրագիտութիւնն ալ լեզուէն առնուած է, եւ լեզուն առաջ է քան քերականութիւնն ու զրագիտութիւնը:

Մեր արեւմտեան նոր գրագէտներուն մէջ ես չեմ ճանչնարուիշ մը որուն ոճը այնքան բնականօրէն եւ անարուեստօրէն բանաստեղծական ըլլայ որքան թլկատինցիինը: Բայց թլկատինցին գրեթէ ինք չէ ստեղծած այդ ոճը. անոր զինաւոր արժանիքը ժողովրդական լեզուին բանաստեղծական մասերը պատշաճօրէն իրար բերելով անոնցմով գրաւիչ ամբողջութիւն մը կազմել կարենալուն մէջ է: Ու ահա աւելի ասոր մէջ կը կայանայ գաւառական գրականութեան արժէքը, զոր ոմանք չկրցան ըմբռնել սխալ մեկնութիւններու երթալով: Ժողովրդական լեզուի մէջէն

զտել, զատել; վեր առնել ու գրականացնել ինչ որ ունի ան ճշ-
մարտապէս բանաստեղծական, բնատիպ ու գեղեցիկ,—ըլլան ա-
նոնք բառ, ոճ, երգ, առած, հէքեաթ, եւն., — ահա միջոցը որով
պիտի կրնայինք չինել ճշմարտապէս հայեցի գողտրիկ գրականու-
թիւն մը.

Ժողովրդական լեզուի այս բանաստեղծական տարրերուն
գանձարանն են Հայ գաւառաբարբառները որոնք ի՞նչքան քննը-
ւին, ուսումնասիրուին, ա'յնքան կ'արժեն եւ ա'յնքան նոր ու կոյս
ճոխութիւններ գուրս պիտի բերեն, Գաւառաբարբառներ կան մա-
նաւանդ որ ունին իրենց յատուկ մասնաւոր բանաստեղծական-ե-
րաժշտականութիւն մը, զոր օրինակ՝ բնաձայնական եւ բանաս-
տեղծական բառերու եւ բացարութիւններու միացած տեսակ մը
եղանակաւորեալ արտասանութիւն, խօսողին բացարել ուզած
զգացումներուն եւ մտածումներուն համապատասխան տեսակ մը
գերասանական շեշտաւոր, ելեւէջաւոր դաշնակութիւն որ շատ
հեշտալուր է:

Ժողովրդային լեզուին պարունակած բանաստեղծական տար-
րերը աւելի մօտէն քննելով՝ կը տեսնենք թէ անոնք քանի մը տե-
սակ են:

Ա.—Բանաստեղծական բառեր որոնք երկու քի կը բաժնուին,
բուն բանաստեղծական բառեր եւ երաժշտական-բանաստեղծական
բառեր։ Ժողովրդին լեզուն, ինչպէս վերն ալ բացատրեցինք, իրո-
ղութիւնները չի բացատրեր այնպէս՝ ինչպէս որ տեղի կ'ունենան
կամ են իրօք, այլ այնպէս՝ ինչպէս կը թուրին կարծես կամ ինչ-
պէս կրնան ըմբռնուիլ՝ նմանութեամբ աւելի թանձրացեալ հանգա-
մանքներու։ Ժողովրդային լեզուն՝ այս տեսակէտով, վերջին ծայր
բնապաշտ բանաստեղծութիւն մը ունի։ Բնութեան բոլոր երե-
ւոյթները, հոգեկան բոլոր յոյզերը, կիրքերը, տրամադրութիւննե-
րը, եւ ամէնէն իտէական, միսթիք կամ բնազանցական գաղա-
փարները բացատրելու համար ան միշտ կը գիմէ բնական շօշափե-
լի պատկերներու, նմանութիւններու։ Անոր համար, զոր օրինակ,
երփներանդ ծիածանը ծիրանի գոտի է, բարկութիւնը՝ փրփրիլ,
անմիսիթար վիշտը՝ միսայ.՝ կը տեսնէք թէ Դուրեանէն առաջ ժո-
ղովուրդին զիւտն է միսալը—, եւալն։ Այս կարգի փոխաբերու-
թիւններով ահա չինուած են Ժողովրդային կարգ մը գեղեցիկ բառեր
որոնք իսկապէս բանաստեղծական են. օրինակի համար՝ ամպերես
(=զաժանադէմ, տրտմադէմ), քնիքախ (=-քունով թաթիսուած,
գեռ քունը գլուխը), եռջրուիլ (= յանկարծակիի գալ, եռացեալ
ջուրի տուշ մը ընդունողի տպաւորութիւնը կրել), կծկտիլ (=կծի-
կի պէս ինք իր վրայ գալարուիլ, սմքիլ, նստիլ), աւերսիրտ (=

սրտաբեկ, վշտահար), միմիթչ (—մուր քսող, զրպարտող) հողել (—պարտկել, սքօղել), եւայլն : իսկ ասոնցմէ զատ կան բնաճայն բառ որոնք իրենց նշանակած գործողութիւններու կամ վիճակ-ներու ձայններուն նմանցուած են. զոր օրինակ՝ ճիվլալ, մշմշալ, փսփսալ, ճզալ, շշնկոց, եւն. ու կրկնաւորները որոնք արմատի մը կրկնութեամբը կազմուած են, զոր օրինակ՝ ճիվլալ, լումլումել, ցոլցըլալ վաճախուն, պտպտուն, խաժուժիկ, նոնոշիկ, եւն. : Ասանկ-ներն ալ ժողովրդային լեզուին երածշական-բանասեղծական բառ ոերէն են :

Բ. Բանասեղծական ձեւեր որոնք բնդհանրապէս կրկնաւոր ձեւեր են եւ երկու տեսակ են. տաղաչափական յանգաւոր ձեւեր, զորօրինակ՝ սուստուփուտ, արի-ճարի, աղի-եղի, զրոց-բրոց, խոլոր-մոյոր, եփ-քափ եւն., եւ նմանաձայն ձեւեր, զորօրինակ կածուկրակ, ցաւ-ցեց, հեզ-նուազ, զենք-շնորհք, խենդ-խելառ, կուռուկուշտ, կունտուկծիկ, թեւ-թիկունք, եւն. : Ինչպէս կը դիտուի՞ այս բոլոր կրկնաւորները կազմուած են հոմանիշ կամ իրարու մօտ նշանակութիւն ունեցող երկու բառերէ որոնք կամ նոյնայանք են, կամ նմանաձայն եւ իրարու մօտ գալով ու իրարու հետ անբաժանելիօրէն գործածուելով գեղեցիկ ձեւեր մը առած են :

Գ. Բանասեղծական ասացուածներ . ասոնք ալ երեք կարդ են . Բուն Բանասեղծական . զոր օրինակ, Արեւ ըլլայ նե մարդու վրայ ջի ցարեր (—որ եւ է մարդու էն աննշան բարիք կամ ծառայութիւն անգամ չըներ . շար է). Տաղաչափական-յանգաւոր . զոր օրինակ, Անցուկ՝ մոռցուկ . սեւ հիլուն՝ մեշք փիլուն . Նմանաձայն . զոր օրինակ, Անիծիկ՝ անիծիկ՝ ծրարոցիկ, եւն. : Այս կարգին կը պատկանին բոլոր ժողովրդական առածները, ոմերը, հանելուկները որոնց մէջ չատ սիրունները կան . օրինակի համար հետեւեալները .

ՈՃԵՐ.—Անմուխ, անկրակ էրիլ (—առանց յայտնի ընելու՝ ինք իր մէջ իր վիշտերով տառապիլ). փշի վրայ ըլլալ (—անստոյգ, անկայտուն զիրք մը, վիճակ մը ունենալ). չուանը ալիւր փոել (—չըլլալիք բանի մը յաջողութեան հաւասարիքներով, պարապ խոստումներով զիմացինը խարել, օրորել). քարը կը սեղմէ՝ ջուրը կը հանէ (—կտրիճ է). ինք իր շուքէն վախցող (—չափազանց զգուշաւոր, երկչուա). փուռ մը մարխով երեսը չերեւար (—չափազանց մտատանջութիւն, վիշտ ունի). սիրտը եփ ելլել (—յուզուիլ). հոգի տապկել (—մէկը չափազանց սրտնեղել). մեռելը խնդացնող (—չափազանց զուարձաբան, միմոս). էրած սրտին մանանեխ (—վշտին վրայ նոր ցաւ), եւայլն :

ԱՌԱԾՆԵՐ.—Դող՝ սիրտը դող. — էշն ի՞նչ գիտէ նուշը, կեր-

թայ կ'ուտէ փուշը .— Հացը դրած՝ բանն անիծած .— Զեռքս բան՝ ոտքս գերեզման .— Շունը յիշէ, փատը քաշէ .— Ուշ եկու, անուշ եկու .— Զուրը տեսնէ նէ ձուկ կ'ըլլայ, ծակը տեսնէ նէ մուկ .— Հողը քաշողին՝ լաթը մաշողին .— Մեղքը լալով՝ պարտքը տալով .— Արեւը ծեփով չի ծեփուիր .— Վեց՝ էւելը ցեց, եւայլն :

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ .— Խոտ կ'ուտէ՝ մաքի չէ, հաւկիթ կ'ածէ՝ հաւ չէ (=*Կրիայ*) .— Երկու կաշի՝ զոյդ կը մաշի (=*Երկանաքար*) .— Փորը ծով՝ գլուխը կրակ (=*Կլկլակ*) .— Քասուն աջէն՝ երկու պոչէն (=*Տրեխ*) .— Մէջը նուշ՝ բոլորը փուշ (=*Աչք*) .— Ազի ու նի՞ հողի չունի (=*Տապակ*) .— Ոսկի կճուճիկ՝ միջուկն անուշիկ (=*Նուշ*) .— Անոլոր գերձան՝ անծակ մարդրիտ (=*Խաղող*) .— Երկան աղիք՝ ճոթը ծաղիկ (=*Մոմ*) .— Հագիր պիտակ՝ պառկիր շիտակ (=*Մեռել*) .— Մթիկ տուն՝ դրմրիկ քուն (=*Գերեզման*) :

Դ. կայ այս ամէնէն վեր ժողովրդային Բանահիւսութիւնը որ այս բոլոր բանաստեղծական տարրերը զգայան բնականութեամբ մը իրարու հետ հիւսելով՝ շինած է ժողովրդական հիանալի երգերն ու զրոյցները : Հայ ժողովրդական երգերը ընդհանրապէս հինգ տեսակ են . *Ovorերգ, Ujirերգ, Պարերգ, Կարօսերգ եւ Մահերգ կամ Ողբերգ :* Առաջին երեքը յայտնի են : Կարօտերգը պանդխտութեան ծնունդ տուած երգն է, իսկ մաներգը սիրելիի մը մահուան վրայ հիւսուած ողբերգն է որուն Գանձ ալ կ'ըսեն :

Հայ ցեղին բանաստեղծական հոգւոյն ամէնէն ցայտուն եւ ամէնէն բնատիպ ու գրաւիչ արտադրութիւններն են ասոնք որոնց նմանը երբեք պիտի չունենայ այլեւս ո՛չ մեր ժողովրդային բանահիւսութիւնը որ ա՛լ դադրած է գոյութիւն ունենալէ, ո՛չ մեր զրաւոր բարձր բանաստեղծութիւնը որ օտար գրականութեանց ցոլացումը եղած է լոկ : Նկատողութեան առէք շատերու մէջէն սա մէկ կտորը, օրօրերգի մը մասը, որուն բանաստեղծականութեան վրայ պիտի չդադրիք հիանալէ .

Յելի կանէ ու քէլէ

Զանդնակ սըճէֆ անէ

Տեսնամ բաժիկ զի՞նչ վէլէ

Զթուխ ամպեր բամպակ դնէ

Ասիմ արոյին բերէ

Զօստղներ կոճակ շարէ

Թարչին կտրէ ու կարէ

(Զարօ)ս հագնի ու վէլէ . . .

Թարզմանութիւնը .— Ելի՛ր (*տղաս*) կայնէ՛ ու քալէ՛, տեսնեմթէ հասակիդ ի՞նչ պիտի վայլէ՛. ըսեմ հայրիկին որ (*կերպաս*) բերէ, գերձակն ալ կտրէ ու (*քեզի կալա*) կարէ . ծիածանը (*եզերքին*) ճուրք ընէ, թուխ ամպերը (*մէջր*) բամպակ դնէ, լոյսերն ալ կոճակ շարէ, եւ իմ (*Զարօ*)ս հագնի ու վայելէ . . . :

մողովրդային երգերու մէջ է՞ն գեղեցիկներն են ասանկները
որոնք գարերէ ի վեր երգուեր են եւ որոնց ո՛չ հեղինակը
յայտնի է, ո՛չ ալ երբ յօրինուած ըլլալը : Վերջին դարերու մէջ
բաւական թուով աշուղներ ունեցեր ենք որոնք իրենց անունովը
թողուցեր են բաւական գեղեցիկ երգեր որոնք սակայն բանաստեղ-
ծութեան տեսակէտով բո՛ւն հիներուն, հնագոյններուն չեն հա-
ւասարիր: Ժողովրդական լեզուին նոր ստեղծումները ա՛լ աւելի
զուրկ են բանաստեղծութենէ: Հիմակուաններուն մէջ զրեթէ չես
գտներ այն ջինջ մաքուր հոգին, ներշնչումը, բնականութիւնը եւ
նախշուն բանաստեղծականութիւնը որ հին տաղերուն գերազանց
յատկանիշն է: Մեր ցեղին բնիկ հոգին, բարքերը ի՞նչքան այլա-
փոխուին, վատասերին, բնական է թէ երգն ալ՝ իրրեւ հաւատա-
րիմ հայելացումը զինքը արտադրող ժողովրդին ցեղային հոգւոյն,
կեանքին, բարքերուն, նոյնքան պիտի կրէ այդ վատասերման ազ-
գեցութիւնը: Բանաստեղծութիւնը ասկէ յետու ա՛լ մի փնտոէք իր
հին տաքուկ բոյնին՝ ժողովրդային լեզուին մէջ. ան դուրս ելած է
անկէ եւ արուեստի, գրականութեան թեւերուն վրայ գացած թա-
ռած է:

ՅՈՎԼ. ԳԱԶԱՆՃԵԱՆ

ԶԵՊՕԻՆ ՑԱՒԾ

Անէսթօ՛ գարունէն մնացած առնելիք մը գանձելու գացեր էր
զիւզ, ուր ծխախոտ, մոմ, աղած ձուկ կը տանէր մէկ քանի շա-
բաթը անգամ մը, աղքատ մանրավաճառներու, որոնք, մէկ քանի
հոգի միայն, մէյ մէկ պղտիկ խանութ բացած, պէտքը կը հոգա-
յին գեղին սակաւ ապէտ բնակչութեան:

Իր աշխէտ ձիովը կ'երթար կու գար միշտ, գեղէն քաղաք,
անոր վրայ, ուսին վերեւը, իր առջեւօքը բեռցուցած չքոտի պա-
շարը իր մանրավաճառքին: Իր ձեռքովը մեծցուցած ըլլալով այդ
ձին, Զէպօն, մեծ հաճոյք մըն էր իրեն, հեծնել անոր վրայ, ու,
ճամբայ ելլելէ առաջ, շոյել, սիրել անոր բաշը, խանդակաթ համ-
բոյր մը դրոշմել անոր ականջին, եւ փորին կրունկի թեթեւ հար-
ռուած մը տալ, որպէս զի ճամբայ ելլէ բաշերը հովին տուած, գլու-
խը սէզ, կայտառ ու ոստոստուն գնացքով:

Լեռներու վրայէ երկար այդ ճամբորդութեանը մէջ, իր գորո-
վագութ ընկերն էր Զէպօն, որուն շունչին ու կեանքին հետ կը

նոյնանար Անէսթօ: Կարօտակէզ հօր մը խանդաղատանքով իր համբոյրն ու խրախոյսը պակաս չէր ըներ անոր վրալէն, հպարտանալով ամէն անգամ անոր յանդուցն խիզախումներուն, խրամատէ մը ըրած ոստումին կամ կատարի մը կողն ի վեր անվեհեր խոյանքին համար:

Եւ ինչու ատանկ չըլլար, քանի որ անոր ծնիլը տեսած էր, իր ընկերոջ ախոռին մէջ, եւ ետքէն՝ անոր խոստմնալից նապաստակ մը ըլլալը տեսնելով՝ քսակին ամբողջ զրամը, զոր այնչափ ինայողութիւններով եւ քրտինքներով ձեռք բերած էր, պարպած էր ընկերոջը ձեռքը, գնելու համար զայն, իր սեփականութիւնը ընելու համար, ձի մը ունենալու համար, մանաւանդ արու ձի մը:

Գանձումը ընելէն ետքը իր յաճախորդ մանրավաճառներէն, որոնք զինքը պատուելու համար կուշտ մը խմցուցած էին, ճամբայ ինկած կը դառնար քաղաք, գոհ ու զուարթ, մրմուալով մանկութեանը երգերէն կայտուն տաղ մը, որ չուտով կը կորսուէր լեռներու լուս ամայութիւններուն մէջ:

Հեղձուցիչ տաք մը, հալած կապարի ծանրութեամբ կը մաղուէր օդին ալքերէն, ու կը դժուարացնէր գնացքը թէ ձիուն եւ թէ իրեն։ Ծառի տերեւ մը անգամ չչարժող օդի այդ միօրինակ կայունութիւնը եւ չնչահեղձող տաքութիւնը, թոյլ մեղկութիւն մը կու տային իրեն, կուրծքը ճնշելով, ու մրափի մը կարօտը զգացնելով աչքերուն, երբ այնչափ անուշ կը դառնայ ցերեկուան այդ միջոցին աչքերը փակելը Օզին ու զինին, որոնց չափը փախցուցած էր, աւելի կը սաստկացնէր ծանրութիւնը գլխուն, որ չոգին զանգուածով մը լեցուածի պէս, կարծես պայթիլ կ'ուզէր:

— Հիմա՝ Քարկալը կը հասնիմ, մտածեց ինքնիրեն, Զէպօն կը կապեմ ծառի մը, ու քիչ մը կ'երկննամ շուրջին մէջ։

Աճապ սրանքով հասնելու եռանդով մը, խթեց ձին, ու քաջարի կենդանին ոտքերը վեր առաւ, գլուխը թոթուեց, ինքն իր վրայ ցցուեցաւ եւ սկսաւ քառասմբակ արշաւել։

Քանի մը վայրկեանէն հասած էր Քարկալը, Հովանուտ ծմակ մը, զոր թաւախիտ անտառներ կ'եղերէին շուրջանակի։

Անէսթօ վար իջաւ, ու յոզնարեկ, տատանելով, Զէպօնի սանձէն բռնած, մօտեցուց ուժեղ ծառի մը, որուն բունին կապեց զայն։ Ու, քրտինքը սրբելու պէս, ձեռքը անոր բաշերէն մինչեւ պոչին կողմը պատշնելէ ետքը, զգուստ չարժումով մը անոր մըսուտ քաւակին ապտակ մը զարնելով, հեռացաւ քովէն, ապահովուած թէ այդ թեթեւ քրտինքէն բան մը չպիտի ոլլար իր չարքաշ ձին։ Ու գնաց երկնցաւ դալարուտ գետնին այն մասին վրայ ուր զով չուք մը կը ձգէին նեղ առուակի մը եղերքը աճող թմբիներ

Թեւը իրեն բարձ շինելով, հանգստաւէտ անկողինի մը պէս փռուեցաւ կանանչներու կակուզ գորգին վրայ, աչքերը յառելով երկինքի անհուն կապոյտին: Հեշտալի թեթեւութիւն մը զգաց հողի այդ պատառին վրայ, ու խոնջէնքէ կազդուրման անուշութիւն մը, որ իր մարմնէն, մինչեւ երակներուն մէջէն, ծանր բեռի մը պէս կը քակուէր, կը վերնար: Կուրծքը համր ելեւէջի մը տակ կը բաբախէր: Շուտով աչքերը գոցուեր էին, ու քունը տարեր էր:

* * *

Այն արեւոտ բացաստանին մէջ, որ անտառակներու ցանկերով կը շրջանակուէր, մօտակայ պարտիզան մը իր ջրհորը դարձընող էգ ձին արձակեր էր, արածուելու համար: Այնչափ վարժէր այն տեղին, եւ իր ասպարէզը սահմանափակ, որ տէրը անոր փախուստէն վախ մը չունէր: Մերկ ու անսանձ, արեւին տակ փալփլալնի, ան կը ճարակէր ասդին անդին, իր քիմքին յարամար տերեւններ փնտուելով գետինը կամ թզուկ ծառերու վար կախուածած ճիւղերուն վրայ:

Երբ Զէպօի քիմքին հովը իջաւ, որով կը հեւար իր արշաւասոյր վազքէն ետքը, գլուխը վեր առնելով տեսաւ իրեն ընկեր մը, որ, անփոյթ, կը ճարակէր, առանց դունչը գետնէն վեր առնելու: Կուրծքը բաբախսեց անոր տեսքէն, եւ ուզեց մօտենալ: Քայլ մը առնելով, հասկցաւ որ կապուած էր: Իր ընկերոջ լցցուն ու թարմ մարմինը, որ արեւին ճաճանչներուն տակ յանկուցիչ վառք մը կը ստանար, կը քերէր իր հոգին, անսր մօտենալու տենչանքով: Դատարկ ամսուներու մէջ մեծցող իր առանձնակեաց հոգին, նոր ու հեշտալի սարսուոփ մը զգայնութիւնովը կ'արթննար, եւ խլըրտումը կը զգար անծանօթ որդի մը, որ կը կրծէր իր ներսը, անոր քով խոյանալու անդիմազբելի ցանկութիւն մը տալով իրեն: Մէկէն, բուռն զգացում մը անցաւ իր ներսէն: Ուժով մը խրինջեց իր սիրազեղ ձայնը բարձրացնելով դէպի միւսին հասցէին, զայն իր քովը կանչելու փափաքով: Իր ձայնը անպատասխան մնաց, ամօթխած էգին կողմէ, որ միշտ անտարբեր՝ դունչը կը պտտցնէր մէկ կողմէն միւսը: Վրդովիչ տագնապի մը մէջ կ'եռար Զէպօի հոգին, ու տաք սարսուոններ կը սոզոսկէին իր երակներուն մէջ, որոնք անսահման կսկիծով մը կ'ասղնտէին իր մարմինը: Կոյս տագնապի մը հատցնող խոռվը կը զգար իր հոգիին մէջ, որ կը ճանկրթէր իր մարմինը, եւ անդիմազբելի գրգիռով մը կը հիւծէր զինքը, երթալու համար միւսին քովը, չգիտանալով թէ ի՞նչ բանի համար: Անհանդարտ շարժումներով, սկսաւ քրթմնջել, ու սրտնեղ դոփիւններով գետինը ծեծել, աղերսանքի գթաշարժ պաղատան-

քով մը, որ գան զինքը քակեն։ Անէսթօ, կաշիէ փոկեր չունենաւ լով, հաստ չուան մը ձգած էր անոր վիզին։ Ուրիշ կերպով կարելի չպիտի ըլլար զայն զսպել։ Զուանը, իր բիրտ կարծրութեանը մէջ անկարելի էր փրցներ, Զէպօ, երկար մաքառեցաւ, ի զուր ծեծեց գետինը, եւ ըմբոստացաւ չուանին դէմ։ Ո՛չ մէկը կը լսէր իր աղերսանքը։ Յոզնած ճամբորդը, ա՛յնչափ խոր թաղուած էր քունի անուշութեան ու թմբիրին մէջ, որ զուխն ալ եթէ կտրէին՝ չպիտի իմանար։ Զէպօ կ'անձկոտէր, ետեւի ոտքերուն վրայ պիրկ ձգտումներ կը փորձէր, չուանը փրցնելու համար, բայց անյաջող կ'ելլէր իր բոլոր ճիգերուն ու տապլտկումներուն մէջ։ Բարկութենէն կը ծառանար, զինքը կաշկանդող ծառին ուղղութիւնովը, բայց անողոք չուանը քայլ մը չէր հեռացներ զինքը իր արգելարանին շրջանակէն, որ իր ուժգին թոփիւններուն տակ՝ փոշոտած, եւ ակօս ակօս եղած էր իր ոտքերուն հետքերէն։ Միւսը, միշտ անտարբեր՝ իր տարասեռ ընկերովը աղերսանքին, հիմայ կը սկսէր հեռանալ բացաստանին միւս ծայրը, դէպի տիրոջը պարտէզին ցանկապատը ուղղուելով։ Զէպօ անփատում անձկութեամբ նշմարեց որ, ըղձալի թռչունը կը հեռանար իրմէ։ Գերագոյն ճիգի մը բնածին զրդումով, ընդուառ ոստում մը ըրաւ, երկու ոտքերուն վրայ ծառանալով ահագին բարձրութեամբ։ Իր վիզին հետ բարձրացաւ նաեւ սանձր, եւ վար իջնելու պահուն, կառչեցաւ կոճղի մը, որ իր հասակէն քիչ վերօք, ծառին բունէն զուրս ցցուած էր, եւ զոր անծանօթ ձեռք մը կտրելով օրին մէկը, երկու թիզ արմատ մը միայն ձգած էր։ Զուանը անցաւ մնաց՝ հոն, պատճառ ըլլալով որ Զէպօ չկարենայ առջեւի ոտքերը գետին դնել, եւ կախուած մնայ ծառէն, քիթը դէպի երկինք ցցուած։

Վիզը կը փրթէր այդ դիրքին մէջ, ու կոկորդը կը սեղմու էր։ Ազատելու ճիգով բուն շարժում մը փորձեց, ու սխալ ոստումի մը հետեւանքով, գլուխը դարձաւ ծառէն, կոնակը անոր բունին եկաւ, ու ետեւի ոտքերը գետնին վրայ երկնցան։ Ականջէն կախուած նապաստակի մը պէս կ'երկննար ծառին երկայնքն ի վար։ Քանի ոտքերուն ծայրերովը գետին դպչիլ ու կանգնիլ կ'ուզէր, ծառը կոշտ ապառաժի մը պէս կոնակին կը բաղինէր։ Ուժաթափեցաւ, ա՛լ անկարող ո եւ է շարժում ընելու։ Կոկորդը կը պայթէր շնչահեղձութենէ։ Աչքերը կ'ուռէին ու արիւնէ գունտերու զուն մը առած, դուրս պոռթկալ կ'ուզէին։ Աղիողորմ տեսքի մը մէջ, կ ամաց կ'անչարժանար իր սիրուն զէմքը, որ քիչ առաջ ա՛յնչափ առոյզ ու ցնծուն էր։ Լայն ելեւէջ մը ունեցաւ իր գիրուկ մատղալ փորը, ուրկէ ճնշուած շունչի զանգուած մը խուժեց դէպի վեր, բերանը, ևեղդուկ հեւք մըն ալ՝ ու ոտքերը երկնցնելով արձանացաւ։

Երբ երկար ու անուշ երազներէ ետքը արթնցաւ Անէսթօ, կէս-րաց կէս-գոց աչքերով Զէպօն փլառուեց: Խենթի պէս վեր ցատ-կեց՝ ծառէն կախուած գտնելով զայն, կառափնատ հանուած եղ-կելի զո՞հի մը աղիողորմ դիրքին մէջ: Երկար չարչարելով ուղեղը, չկրցաւ գտնել պատճառը իր սիրական Զէպօին անձնասպանութեան, եւ իր գեղջուկ միտքը չկրցաւ գտնել գաղտնիքը խուսափուկ էզին, որ եկած անցած էր իր կայտառ ծիռն քովէն:

Սրտով մհուած ու գլխիկոր, քաղաք ուղղուեցաւ, կառք մը բերելու, իր մեռած հոգիին զիակը վերցնելու համար:

ԵՆՈՎ.Ք ԱՐՄԷՆ

ԳԻՐՓԵՐՈՒ ՇՈՒՐՋԸ

ՄՈՒՇԵԴ. Ա.Յ.Թ. — Դրուզեներ: (Բ. հրատակութիւն Նուն. Պապիկեան մատենաւարին): Կ. Պոլիս, Տպգր. Մատքոսեան, 1904, զին 7½ դրււ:

Մուշեղ վարդապետի «Դրուազներ»ը առնչութիւն չունի Ար-մաշեաններու այն ձգտումներուն հետ զորս մանրամասնած էինք Ծաղիկի նախորդ թուով: Աւելի՝ իրապաշտնկարագրութիւն մըն է Հին ու Նոր Կտակարաններէն առնուած հատուածներու, որոնք ժա-մանակագրական կարգով մըներկայացուած են յայտնի ու նպատակա-ւոր ընտրողութեամբ մը: Այս գիրքը «Ա. Գրոց մեկնութիւն մը չէ. կը գրէ իր յառաջարանին մէջ, եւ ո՛չ ալ ամրողական պատմութիւնը անոր: Խտացումն է կրօնի պատմութեան մեզի աւանդած մեծ դէպքերուն: Մեր աշխատութիւնը եղած է իրարու մօտ բերել անոնց ցրուն գիծերը, եւ անոնց սեղմ ու կուռ համադրութիւ-նովը կազմել Դրուազները»: Ուրիշ կերպ ըսելով, գոհարներու այդ Գիրքէն բուռ մը թանկագին քար առեր է, — նոյն իսկ ամէնէն շող-չողուն, ամէնէն յարգի քարերը, — եւ զանոնք իրարու միացնելով կազմեր է սոկեղէն զարդարանք մը՝ որ զուրկ չէ արժէքէ, եւ ո-րուն զժուարին ագուցուածքը յատուկ արուեստ մը կը մատնէ: Թանկագին քարն ու ոսկին առանձնապէս իրենց մասնաւոր ար-ժէքը ունին անշուշտ. բայց արուեստագէտ ոսկերիչ մը երբ զա-նոնք իրարու պատշաճեցնելով նոր առարկայի մը կը վերածէ, — զոր օրինակ մատանիի մը կամ ապարանջանի մը, — իրենց արժէքը կը կրկնապատկուի: Ոսկին ու քարը իրենց առանձին արժէքը պա-հելով հանդերձ՝ գործուածքին հմայքն ալ կը զգենուն, ինչ որ յաճախ

կրնայ իրենց վայլին ու աստիճանին հաւասար յարգ ու նշանակութիւն ստանալ։ Մուշեղ վարդապետ ճիշդ այդ ոսկերչին գործը կատարած է, անհերքելի յաջողութեամբ մը որ չա'տ աւելի ակներեւ կը դառնայ քանի մը հատուածներու մէջ՝ ուր նախնական նիթին գեղեցկութիւնը գերազանցուած է արուեստին չնորհալիութեամբ։ Հատուածներ կան այդ գրքին մէջ՝ ինչպէս «Պիզծպաշտամունքը» (էջ 13-16), «Պատիժները» (էջ 35-40), «Եղիա եւ Յեղարէլ» (էջ 73-80), Մուրին նկարագրութիւնը (էջ 98) եւ «Ծովուն վրայ» կտորը (էջ 131-137), որոնք զմայլելի գեղեցկութեամբ մը հիւսուած են, ու կրնան դասական զրուածքներու կարգը անցնիլ։

Ապահովաբար նոր պատրաստուած դործ մը չէ ասիկա. աւելի՝ Արմաշի ուսանողութեան շրջանէն ծրագրուած եւ վարդապետութեան առաջին տարիներուն մէջ աւարտած հատուածներու ամփոփոյք մը օրուն արտայայտութեան եղանակը շուտ կը մատնէ տակաւին աշխարհականութեան եւ կուսակրօնութեան միջեւ տարուբրուող հոգիի մը խոզվանքն ու եռանդը՝ Քանի մը բարրարիկ էջեր՝ կրնան կուսակրօնութեան կապանքներուն առաջին յայտնութենէն սոսկացող եւ անոնց դէմ ընդվզելու տրամադիր մտքի վիճակ մը ենթադրել տալ, մինչդեռ կան ուրիշ էջեր ալ՝ որոնք նորընծայի մը յատուկ մոլեռանդութեան վազանցուկ բայց կատաղի եւ անզուսապ կիրքին դրոշմը կը կրեն։ Իր ճամբան վինտոող՝ կէս մը միսթիք, կէս մը աշխարհական ու կենսաբաղձ հոգիի մը տուայտանքներուն հայելացումը՝ եթէ կուզէք, անհաւասար ու վարանոտ՝ նոյն իսկ իր ամէնէն յանդուգն ցոլացումներուն մէջ, Ոճն իսկ՝ գեղեցիկ եւ իբր այդ՝ երկար ատենէ ի վեր մեր գրականութեան մէջ անսովոր դարձած ոճ մը, անհաւասար է ու զեղեւկոտ. յաճախ բառ առ բառ, դրեթէ վանկ առ վանկ դործուած ու բանուած եւ երբեմն ալ թոյլ ու անաշխատ։ Նկատողութեան արժանի կէտմը նաեւ սա՛ թէ տեղ տեղ քիչ մը աւելի գեղեցկացնելու համար չափաղանցութեան մզուած է, եւ առաջբերած բառի ու պատկերներու խճողում մը որ գրուածքին բնական պարզութիւնը խաթարելով, տկարացուցած է անոր թովքն ու հմայքը։

Սակայն ինչ որ ալ ըլլան գործին թողած մասնակի տպաւորութիւնները, ինչ որ ալ ըլլան անոր մէջ շեշտուող հակումները՝ միսթիք, կենսաբաղձ եւ կամ աշխարհական՝ անուրանալի, է թէ դրուած է զուտ աստուածաշնչական ոգուով մը, եւ թէ հեղինակը բացարձակապէս անկեղծ է երբ իր յառաջաբանին մէջ կը յայտաբարէ թէ ընթերցողները Ս. Գրոց ընթերցման առաջնորդելու հա-

մար պատրաստած է զայն»։ Դիտելի է միայն որ յաճախ առաջ նորդելու շատ տարօրինակ եղանակ մը կիրարկած է, եւ իր մըտցընելիք տաճարը փառաբանելու համար դիմած է այն տեսակ նը-կարագրութեանց՝ որոնք կրնան առանց այլ եւ այլի յանգուգն ե-րեւալ ո՛ եւ է կուսակրօն կամ ամուսնացեալ կղերականի քով։

«Սիդղէմի դաշտը իր դրախտներուն մէջ անօրէնութեան խան- «ձարուրը կը պատրաստէ, Մծդնեան, չնացողը, պոռնիկը, արուա- «գէտը, իգացողը զիրար կը գերազանցեն : Նախատինքն ու մեղքը «ցոփութիւններով զինուած՝ ամբութեան գաւիթինները կը պղծեն . «աղտոտ կեանքն է որ կը ժժայ Սողոմէն մինչեւ Աղմայ, եւ ան- «կէ մինչեւ Սերուիմ։ Ո՞ւր է պարկեշտութիւնը, ո՞ւր են առաքի- «նութեան հետքերը . . . Բարոյքի տաճարին շքեղութիւնը ջնջուած «է որտէն այն քաղքենիններուն, որոնք իրենց կեանքը կը սահմա- «նափակեն կենսադաւ հաճոյքին եւ նմանները զիտնայս հրէշու- «թիւններուն մէջ։ Լափիշ տօներու ասպարէզ մը դարձած են ա- «նոնք։ Ճրագներն ու ջաները կը վասին մինչեւ լոյս շոգիացող սէ- «քերու եւ խանծող համբոյրներու հեշտանքէն զինովցած։ Աստուած- «ները մարդերուն եւ մարդերը աստուածուհիններուն հետ կը պարեն «զիրկընդխառն, եւ անոնց քնար աչքերը մշտաբաղձ սէրերու եւ «պոռնիկ մտածումներու հայելին կը ցոլացնեն։»

Սողոմական ապականութիւնները նկարագրող հատուածէ մը (էջ 19–20) կը քաղեմ այս տողերը՝ հատուած մը որ աննման ու մանաւանդ անգերազանցելի չէ մնացած ամբողջ գործին մէջ։ Կը հասկնանք որ այս ամբարիշտ իրապաշտութիւնը մինչեւ որոշ աս- տիճան մը իրը չէ, այլ նոյն ինքն Ս. Գրքինը, ուրկէ քաղուած է հատուած առ հատուած, ինչպէս քաղուած է արդէն բովան- գակ գործը։ Բայց զերջապէս մարդ կը մղուի մտածելու թէ մաս- նաւոր ջանք մը եղած է այդ ամէնը անպատճառ մէկտեղելու հա- մար, թէ հեղինակը անոնցմէ շատ բան առած է թերեւս առանց ուղղակի պէտք ունենալու, առանց մտնաւանդ այդ աստիճան մերկալանջ կերպով մը ցուցագրելու հարկէն ստիպողարար բռնա- դատուած ըլլալու։ Ինչ որ Ս. Գրքին մէջ անհրաժեշտ պէտ- քի մը համար պահուած է, — երբեմն արտայայտութեան տար- բեր եղանակներ չգտնուելուն պատճառաւ եւ երբեմն ալ ժամա- նակագրական ստուգութիւններ չեղծելու դիտումով, — հարկ կա՞ր այդ աստիճան շռայլութեամբ գործածելու, հիմայ մանաւանդ ուր մարդկաւին միտքը այնքան ճկուն ու խուսափու կ նրբութիւններ հնարած է նոյն ինքն ամէնէն անասելի իրազութիւնները պատշաճ ու անվեաս կերպով մը բացատրելու համար։ Մնաց որ՝ զրելու կերպեր կան որոնք աշխարհականին ու կղերականին համար մի-

եւնոյնը չեն կրնար ըլլալ, եւ մէկուն քով յատկութիւն մը նկատուած ատենին կրնան թերութիւն մը համարուիլ միւսին համար:

Ի՞նչ որ է, ասոնք գործի մը երկրորդական կողմերն են, եւ մենք, գործ մը քննած ատենին, պէտք է նախ անոր ոգին ու ձգտումները նկատի առնենք, եւ յետոյ մասնայատկութիւններն ու արտայայտութեան եղանակները։ Այս վերջինները ընդհանրապէս արամագրութեան խնդիր են, հետեւաբար՝ փոփոխական, եւ գրողին համար մեայուն յատկութիւն մը կամ թերութիւն մը չեն կըրնար նկատուիլ։ Գրող մը այսօր կրնայ տարբեր գրել միեւնոյն գործը, վաղը տարբեր։ Պարագաներէ կախեալ բան մըն է մտածում մը արտայայտելու եղանակը։ Կիրքը, տենչերն ու մտամոլգումների իրենց որոշ ազդեցութիւնը կրնան ունենալ անոր յայտնութեան մէջ։ Եւ արդէն ի՞նչ կայ կիրքէն, տենչերէն ու մտամոլգումներէն աւելի անկայուն ու փոփոխական։ Այդ կարգի շեղումներու համար զրողը կրնայ արդարանալ, մինչդեռ գործի մը ոգին ու ձրգտումները այդպէս պատասխանատուութենէ զերծ չեն թողուր զինքը։ Իր ընդհանուր արժանիքին բաղդր վճռաբար կապուած է անոնց հետ, եւ քննադատը իրաւունք ունի զինքը իր գործին ոգին ու ձգտումներուն համաձայն նուաստացնելու կամ բարձրացընելու։

Ընդունինք որ Մուշեղ վարդապետի զիրքը գեղեցիկ է իր ոգուով։ Կ'արժէ որ արտաքին երեւոյթներէ չգայթակղող ու դործ մը իր ընդհանուր արժէքով նկատի առնող ամէն մարդ սնարին քով ունենայ անկէ հատ մը։ Այդ զիրքը մինակ հեղինակը չի բարձրացըներ, այլ նաեւ հաւատարիմ ու։ Իր թելագրութիւններուն հետեւող ընթերցողը։ Այդ պատաճառաւ մանաւանդ այնքան ներելի կը գառնան իր արտայայտութեան եղանակին մէջ երեւցող կարգ մը շեղումներ։

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

ՊՈՒՐԱԿՆԵՐՈՒ ԱՂՋԻԿԸ

Թերեւ, թերեւ, վարդուն հուրի,
Պուրակներու մէջ միշտ բայուն.
Լուռ մենուրեանց պերճ դիցուհի,
Փրփուր-վարդերն ունիս թեզ բոյն,
Թերեւ, թերեւ, վարդուն հուրի։

Պուրակներու մէջ միշտ բայուն,
Բոյրի, շուրի խորհուրդներով.
Ծաղիկներու հոգունին տրոփուն,

Մենիկ յածիս դու անվրդով ,
Պուրակներու մեջ միշտ քափուն :

Բոյրի , շուրի խորհուրդներով
Կ'օծուի ֆու կեանդի , վարդի երազ .
Ու շուրջը հիւսուի , միշտ հոգեքով ,
Երանութեանց տեսիլն անհաս ,
Բոյրի , շուրի խորհուրդներով :

* * *

Որտի մեջ երբ երազ մ'այրի ,
Ծոցը բնութեան երբ կը զոռայ
Սեր տեսչերուն շունչը վայրի ,
Խնձ պաշտումներ քրքուն ֆու վրայ . . .
Որտի մեջ երբ երազ մ'այրի :

Ու մինչ իմ կեանս կ'անցնի անզոյն ,
Տեւեն կունքերն ու լայ հոգին .
Դարումներու ծոցեն ծորուն ,
Քեզ միշտ կարէ վարդ-կեանի անզին ,
Մինչ իմ աղ կեանս կ'անցնի անզոյն :

Այն սպաննող , կոյս սերերուն ,
Չուր կ'սպասեմ հոս անքարքառ ,
Երգի մը որ նուադի հեռուն ,
Ախը խաշեմ ես հոս խսպառ ,
Այն սպաննող , կոյս սերերուն :

* * *

Որև է տաճարն ուր ծուներ դնես .
Խնձ աղօքի կայ ֆու լանցիդի տակ .
Հուր երազ մը տանցէ՝ զժեզ .
Ունիս միք սեր , յիշատակ . . .
Որև է տաճարն ուր ծուներ դնես :

Կուսութիւնը որտի , հոգւոյ ,
Սիրող կեանին անհուն խորհուրդն ,
Կամ սիրելու արուեստն անզոյ՝
Սորվեցուր մեզ , հուրի վարդուն ,
Կուսութիւնը՝ որտի , հոգւոյ :

Թերեւ, թերեւ, վարդոնե՞ հուրի,
Պուրակներու մէջ միշտ բայուն,
Լուռ մենութեանց պերճ դիցուիի,
Փրփուր-վարդերև ունիս թեզ բոյն,
Թերեւ, թերեւ, վարդոնե՞ հուրի:

¶.

ԱՆՀԱԽԱՏԸՆ

(ԿՈՎԱՍԱԾԱՅՈՒԹԻՒՆ)

(Շարունակութիւն)

— Ի՞նչ պատահեցաւ, ձայն տուինք չորսս ալ միաբերանն
— Այստեղ օձ կայ, օձ մը խշխած, պատախանեց չնշակտուր:
— Տօ՛, ի՞նչ օձ, ի՞նչ բան, Աթօ՛ ապեր, շունն էր, շարժեցաւ,
փսաց հանեց:
— Ի՞նչ չուն, որո՞ւ չունք:
— Իմ չունս, վրայ բերի ես, նա՛ հոն է, տնաշէն, խոտերու մէջ
պառկած:

Աթօ նայեցաւ այն կողմը, տեսաւ չունը, հասկցաւ իր սխալը
ու անտեղի երկիւղը, բայց կարծես ամչնալով իր վախկոտութեա-
նէն, ա՛լ չէր ուզեր մօտենալ կրակին, որպէս զի չտեսնենք իր
գէմքին գունատութիւնը: Համոզեցինք, կանչեցինք. մօտեցաւ,
բայց ալ չնստեցաւ, մնաց կանգուն, աչքերը խոտերուն յառած:

— Նստէ՛, նստէ՛ նայինք:
— Զէ՛, ա՛լ չեմ կրնար, լմնցաւ, այստեղ օձ կայ, օձին տէրը
կը մեռնի, վախցէ՛ք օձէն, վախցէ՛ք:

— Տօ՛ Աթօ ապեր, ըստւ Մարգիս, դուն ժամ-պատարագէն չես
դողար, տէրտէրին անէծքէն չես վախնար, քսան հոգիի մարդ չես
ըսեր, կիսայ օձէն կը սոսկաս:

— Հա՛, պատախանեց յուզուած ձայնով, ես ոչ մէկ բանէ կը
վախնամ, կրակի մէջէն կ'անցնիմ, գայլ, արջ եւ ուրիշ տասն ան-
գամ սարսափելի գաղաններ ինծի համար նապաստակներ են, բայց
ես օձէն կը վախնամ, նոյն իսկ անոր անունէն կը դողամ, տեսէ՛ք,
կը դողամ, ան իմ շար հրեշտակս է: Եթէ կ'ուզէք որ գեռ քիչ
մը տեսն ալ ձեր քովը մնայ, հիւղակին կտուրը ելլենք, թէ չէ
կ'երթամ, այստեղ օձ կայ, սիրտս կ'ըսէ կոր:

Մեր զարմանքը կրկնապատկուեցաւ. արդ քաջ՝ անվեհեր ծե-
րունին, որուն մազերը ամէն տեսակ վտանգներու մէջ ճերմկած

էին, այդ «Անհաւատ»ը, ինչպէս կ'ըսէին զիւղացիք, կը դողար օձին նոյն իսկ անունէն:

Ճար չկար, կտուրը ելանք . ամէնքս ալ լուռ էինք, ամէնքս ալ քիչ մը առաջ պատահածին ծանր տպաւորութեան տակ էինք: Աթօ կը շարունակէր յուզուած մնալ, եւ ոչ ոք սիրտ կ'ընէր անախորժ լուութիւնը խղելու: Հիւղին մէջ մինակ մնացած շունը սկսաւ կաղղանձել, կ'աշխատէր որ մեր քովը ելլէ:

— Եկուր, եկուր, աղէկ վախցուցիր զիս, ըսաւ Աթօ՝ շունին օգնելով որ վեր ելլէ:

Մենք ծիծաղելով վերջ տուինք մեզ ճնշող լուութեան:

— Աթօ ապեր, ըսի, մեզի չե՞ս պատմեր թէ ինչո՞ւ կը վախնաս օձէն:

Պահ մը լուռ մնաց. գլուխը կախ՝ հրացանին ըլթակին հետ կը խաղար, ու նոյն ատեն կարծես հին յիշատակներ կը քրքրէր:

— Շատ աղէկ, պատասխանեց վերջապէս, պատմեմ. ա'լ ծերացած եմ, ո'վ զիտէ, թերեւս մօտ ատենէն կը մեռնիմ եւ կամ օձը զիս կը խայթէ. պատմեմ՝ քանի որ չունչս զեռ բերանս է. թող գոնէ մէկ երկու հոգի զիտնան թէ ինչո՞ւ առանց ժամ-պատարագի մնացած եմ, եւ երբ մեռնիմ՝ ո'վ զիտէ, զուցէ խղճան վրաս, եւ փոսի մը մէջ ալ զիս թաղեն:

Աթօ չպուխը պատրաստեց, վառեց, եւ քանի մը կում քաշելով սկսաւ իր պատմութեան:

Բ.

Շատ ժամանակ է, քառասուն տարիէն աւելի՛ երբ ես ու Գասպարը ձեր զիւղը մտանք: Քառասուն տարի՛, ամբողջ կեանք մը . դուք չկայիք այն ատեն, Ամրող օրեր ու շարաթներ քալած էինք, ոտքերնուս մորթը քերթուած էր, մէջքերնուս պարկերը պարպուած, ձեռքերնուս գաւաղանը մաշած: Մենք այս կողմերը կուգայինք մեր ապրուստը ձմեռը մօտենալուն պէս: Աշխարհ լայն է, կ'ըսէին, հարկաւ լայն է, մենք ալ զիտէինք, բայց եկու տես որ այդ լայն, արձակ աշխարհին մէջ անկիւն մը չկար ուր կարենայինք ծուարիլ: Արդէն ուրիշ կերպով չի կրնար ըլլալ, ով որ ծննդավար չունի, աշխարհի մէջ տեղ չունի. չեմ զիտեր նոյն իսկ թէ երկինքի մէջ ալ տեղ կուտա՞ն անոր:

Երկու բնկեր էինք, երկուքս ալ թշուառ ու կարօտ, մեր քրտինքը, մեր միսը ուտելու դատապարտուած գլուխներ: Աշխարհի մէջ՝ ունեցած ու չունեցած քոյր մըն էր, է է՛, քանի տարի անցած է անկէ ի վեր, ու տակաւին քրոջս տէրտին ծուխը

քիթէս դուրս չէ ելած, հոգիս դեռ կը միայ. դեղեցիկ աղջիկ մը՝ որ
ինծի համար ամէն բան էր . թէ՛ հայր, թէ՛ մայր, թէ՛ եղբայր
թէ՛ հարստութիւն : Անկէ զատ Գասպարը կար, իմ միակ ընկերս.
իրարու սէր ուխտած էինք . միասին կը չարչարուէինք, միասին
կ'աշխատինք, միասին կ'ուտինք, միասին կ'ուրախանայինք
ու միասին կը վայելէինք, եթէ վայելելու բան մը ըլլար, կ'առա-
րէինք :

Բաղդը մեր խեղճութիւնը մեզի քիչ համարեց . բանջարաքա-
ղի օր մը՝ մէկը քոյրս փախցուց : Կը յիշեմ որ երբ այդ սեւ լուրը
առինք, մեզի անանկ եկաւ որ երկինքէն մէջ մէկ ժայռ ինչաւ
մեր զլխուն վրայ, եւ մեզ աղջանի պէս փշրեց : Աւելի լու էր որ
հազար կտոր ընէին մեզ : Երկուքս ալ սար ու ձօր ինկանք, հարց
լու համար շտապեր է դետը անցնելով Պարսկաստան մտնել, բայց
գարնան յորդած ջուրերը խեղճեր են թէ՛ քոյրս եւ թէ յափշտա-
կիչը : Հարուածը սարսափելի էր. խեղճ ու կրակ, ձեռքերնիս
ծոցերնիս դրած տուն դարձանք ու մնացինք կծկուած, սպացինք
ու լուցինք՝ մայրերնին կորսնցուցած որբերու պէս :

Շատ վերջը իմացայ օր Գասպար քոյրս կը սիրէր եւ թէ վա-
զուց խօսք տուած էին իրարու. այս պատճառաւ էր որ խեղճ ըն-
կերս՝ այդ կորստէն վերջ կ'այրէր ու կը փոթոթուէր՝ իբր թէ բո-
ցերու մէջ գտնուէր: Այն օրէն սկսեալ՝ ուր քրոջս անյայտանալը
եւ վերջն ալ մահը իմացանք, Գասպար ա՛լ ոչ զիշերը քուն ունէր,
ոչ ցերեկը հանգիստ. ևս օր իմ միակ քրոջմէս զրկուած էի, կրկին
ստիպուած էի զինքը հանգստացնել : Տղու պէս կ'արտասուէր եւ
անդադար կը թափառէր սար ու ձօր: Վերջ ի վերջու, երբ քիչ մը
հանգստացաւ, համրի պէս անխօսւէ էակ մը դարձաւ. օրերով՝
բառ մը անգամ չէր արտասաներ, միայն կը թափառէր այն վայ-
րերը որոնցմէ քոյրս անցած էր ո՛ւ է ժամանակ, եւ ամերողջ
ժամեր քարացած կը մնար միեւնոյն տեղը: Աշունը բաւական յա-
ռաջացած էր, երբ օր մը ըստ ինծի:

— Աթօ, ես պիտի մեկնիմ:

— Ուր, Գասպար, հարցուցի զարմացած:

— Ուր . . .

Ու քիչ մը ատեն լուս մնալէ վերջ,

— Կոռզին ծոցը պիտի երթառ, յարեց, կ'ու զեմ փափչիր, հո-
գիս կը փոթոթուի, չեմ կրնար մնալ. եթէ քանի մը օր ալ մնամ,
ցաւը կը մեռցնէ զիս, երթառ՝ քանի որ ճամբան բաց է առջիս:

— Ղարիպութեան . . .

— Այս՝ ղարիպութեան,

— Ես ալ քեզի հետ, եղաւ իմ պատասխանու:

Ու մենք ճամբարայ իյնալով եկանք ձեր գիւղը հասանք: Մեր ինչուն պէտք թէ ի՞նչ տեսակ գիւղ էր, կը բաւէր որ մարդիկը մեղմէ ըլլային: Դրան մը առջեւ կանգ առինք: Հոգ չեինք ըներ թէ որու տունն էր. տաք անկիւն մը, ախոռ մը, ուրիշ բան չեինք խնդրեր: Ցուրտ կար, եւ մեր հագուստները պատառ պատառ եղած էին երկար ճամբորդութեան միջոցին. վերջապէս սարեր ճորեր անցեր էինք: Ախոռ մը մտանք, կծկուեցանք, տաքցանք, ողորմի տուինք տիրոջը մեռելներուն եւ մեր գժբաղջութեան վրայ մտածեցինք, մեր ընելիքը որոշեցինք: Զմեռը գուռնէ դուռ շրջելով կերպով մը ապրեցանք. գարնան՝ Գասպար հովիւ եղաւ եւ ես ալ զաշտերու պահապան:

Ամիսներ ու տարիներ անցան, եւ մենք սեւ օրով կ'աշխատէինք ամբողջ ցերեկը, իսկ գիշերներն ալ տեղ մը, ախոռի մը եւ կամ տան մը բակին մէջ, ցնցոտիներու պլուելով կը կծկտէինք ու կը քնանայինք միասին: Փասպար միշտ լուռ մնաց, միշտ տիսուր, սիրտը կոտրած. երբեմն, երբեմն, երկար «ա՛խ» մը կամ «օօ՛ֆ» մը կ'արտասանէր ու կրկին կը լուէր անվերջ: Ես ալ կոպէկ-կոպէկ զըրամ կը դնէի մէկ կողմ, տուն-տեղի, թոնիր-օճախի տէր դառնաւու մտքով: Ա՛խ, այնշա՛փ ճանձրացած էի ուրիշի զոներէն, ուրիշի ախոռէն, ուրիշի թոնիրէն ու փշրանքէն: Շան կեանք էր, շա՞ն կեանք: Որչա՛փ կը փափաքէի իւ սեփական տունս, իմ սեփական բոյնս ունենալ, ե՞ս ալ կ'ուզէի ամէն մարդու պէս կնոջ, երախայի տէր ըլլալ, «առիք սեւցնել»: Այն ատեն, խեղճ Գասպարին ալ կրնամ անկիւն մը տալ, կը մտածէի, գլուխը դնելու տեղ մը պատրաստել որպէս զի ներս մտնէ առանց շիկնելու. յետոյ միասին կ'ապրինք սիրով. լաւ չենք ապրիր, գէշ կ'ապրինք, բայց մեր յարկին տակ կ'ըլլանք, միասին կ'աշխատինք, միասին կ'ուտենք: Ա՛լ բնաւ իղմէ չի բաժնուիր. արդէն՝ իր նշանածին կորուսէն վերջ ո՞ւր կրնար երթալ. ո՞վ գիտէ, արդեօք անգամ մըն ալ պիտի ուզէր ամուսնանալ. այն մարդոցմէն չէր որոնց սրտին մէջ ցաւը կը մեռնի ժամանակին հետ. անոր սիրտը գեռ կը մխար՝ չմարած հըրդեհի մը պէս, որուն բարկ ծուխը կը բարձրանայ ու կը բարձրանայ փլատակներուն մէջէն:

Ես խեղճ էի, աղքատ, անտուն, բայց սիրտը ի՞նչ կը հասկնայ աղքատութենէ: Օր մը, զաշտին մէջ աղջիկ մը տեսայ. սիրուն էր, սիրտս կառւ. չէ՞ որ ես ալ երիտասարդ էի, ես ալ սիրոյ կարօտ: Որոշեցի զլուխս սարի քարի տամ եւ զայն կնութեան առնեմ: Աս

տոր համար կը չարչարուէի, առոր համար արիւն քրտինք կը թափէի եւ աշխատութեանս պառզը կը հաւաքէի, Տունն ու օճախը՝ բոլորը միացան այն աղջկան մէջ:

Անունը չեմ ըսեր, որովհետեւ դեռ կ'ապրի եւ ընտանիքի մը մայրն է. բայց ենթագրեցէք որ Ռէհան կը կոչուէր: Օր մը՝ իրեն պատահեցայ դաշտին մէջ եւ աչք ըրի. ծիծաղեցաւ. Ուրիշ անգամ մըն ալ միջոցը գտայ եւ համարձակեցայ իրեն մօտենալու խօսեցանք, անուշ բաներ ըսինք իրարու. յետոյ օր մըն ալ նուէր տուի՝ առաւ. իրարու խօսք տուինք, մենք նշանած էինք: Աղքատ աղջիկ մըն էր, պառաւ մայր մը միայն ունէր, որուն հաճութիւնն ալ առինք. ուրախութիւնս անչափ էր. իսկ Գասպարը՝ լաւ կը յեւեմ որ այդ առթիւ ժպլտեցաւ:

Երկար ժամանակ նշանուած մնացի. ամբողջ երկու տարի էր որ կը խնայէի, կը հաւաքէի, բայց արդիւնքը շատ անշան կը մը նար. քանի՛ տարի պիտի աշխատէի գոնէ հարիւր րութիի գումար մը հաւաքելով, հարսնիքի ծախքերը հոգալու եւ նշանածիս զգեստ մը շինելու համար. ապահովաբար չեի կրնար եղածին պէս ձեռքէն բռնել ու տանիլ. Այդպէս դիւրին՝ անշուշտ աւելի լաւ էր, բայց ի՞նչ օգուտ. հարսնիքը՝ աղքատին պատիժ զրուած է: Երբ բնմն այն աստիճան կը յուսահատէի որ լաւ կու գար. բայց երբ կ'երթայի նշանածս տեսնելու, երբ անիկա մէկ երկու քաջալերիչ խօսք կ'ընէր ինծի, ամէն բան կը մոռնափ, կրկին սիրտ կ'առնէի, կրկին կը վերսկսէի աշխատիլ նոր եռանդով. գուռք չէք գիտեր թէ սիրուած աղջիկ մը մարդուս ինչե՛ր կրնալ ընել տալ: Ռէհան միշտ կը սպասէր:

Ով զիտէ քանի՛ տեղ փոխեցի անկէ ետքը, քանի՛ տուն մը տայ, քանի՛ տեսակ զբաղմունքի ձեռք զարկի: Երբեմն տուներու տայ, քանի՛ տեսակ զբաղմունքի ձեռք զարկի: Երբեմն տուներու մշակ էի, եւ մէջքս այծի մորթ մը կապած, առտուընէ մինչեւ իրկուն գոմը՝ անասուններու աղբին մէջ կը չարչարուէի. ամբողջ ձմեռուան վարձքս հազիւ թէ ինգ, վեց, կամ տասը րութի էր: Երբեմն բանուոր էի, օրականով կ'աշխատէի ասոր անոր այգիին, արտին մէջ, եւ կամ չէնքին վրալ. Երբեմն ալ գործ չեի գտներ, ինայողութիւններս կը ծախսէի ու ձեռքս պարապ կը մնար: Վերջին վերջոյ, տարուան մը համար իրը հօտաղ վարձուեցայ Զուլհասի վերջոյ, տունէն: Աստուած ողորմի իրեն, շատ ժամանակ կայ կենց Սէփօի տունէն: Աստուած ողորմի իրեն, շատ ժամանակ կայ որ մեռած է, կինն ալ ուրիշ մարդ առաւ, տունը աւերակ դարձաւ:

Սէփօն լուծք մը եզ ունէր եւ արօր մը՝ զորս ինծի յանձնեց: Կ'աշխատէի ու կը մտածէի թէ ինչպէ՛ս ընելմ որ հարսնիքիս ծախս լրացնեմ. երեք տարին անցնելու բան չէր մնացած ու Ռէհան կը սպասէր տակաւին: Ամառ էր. յերեկը անասուններուն հետ էի,

իսկ գիշերները կ'երթայի Սէփօի արտը պահպանելու, ինչպէս կ'ը-
նեմ հիմայ, Գասպար ալ նախիրը դաշտէն տուն կը բերէր եւ ար-
տը կու գար ինծի հետ միասին զիշերելու, երկու անբաժան որբե-
րու պէս էինք: Գիշերները ես իրեն կը պատմէի իմ սէրս ու վիշ-
տըս, կը գանգատէի թէ չեմ կրնար ծայրը ծայրին հասցնել, պէտք
եղած դրամը պատրաստել, ան՝ իր սովորութեան համեմատ՝ լուռ
կը մնար, երկար «օօ՛ֆ» մը կ'արտասանէր, ու վերջը, կը մնջէր
ցած ձայնով.

— Աստուած ողորմած է, ախպէր :

Ի՞նչ էր միաքը, ի՞նչ ծրագիր ունէր, շահած դրամը ի՞նչ կ'ընէր,
որո՞ւ քով կը պահէր եւ կամ դրամ ունէ՞՝ թէ ասոր անոր մօտ կը
թողուր, առանց երբեք ետ առնելու: Այդ մասին ոչինչ գիտէի.
եթէ ակնարկութիւն ալ ընէի, հանդարտութեամբ խօսքը կը փո-
խէր ու կրկին կը թաղուէր անվլրչանալի լուռթեան մէջ: Իմ ցաւս
ո՛չ թէ միայն ինծի համար էր, ո՛չ թէ միայն Ծէհանի սիրոյն, այլ
նաեւ այս խեղճ ու կրակ Գասպարին համար զոր կ'ուզէի ասոր
անոր դուռը ինալէն աղատել ու քիչ մը խնամել: Ես գիտէի թէ
որքան անճար ու բարի է, թէ շատեր ծածկաբար կ'օգտուին ա-
նոր բարութենէն, ու թէեւ ինք ինծի բան մը չէր յայտներ, բայց
ես համոզուած էի որ իր վաստակը կը կորուի աստին անդին: Ի՞նչ
կրնայի ընել, երբ ինք լուռ կը մնար եւ կամ միայն «ա՛խ, օօ՛ֆ»
կ'ընէր: Իսկ եթէ զիպուածաւ իմանայի որ այս կամ այն անձը ա-
նոր պահ տուած դրամը շորթեր է, կը վրդովուէի, կը բարկանա-
յի իր թուլութեան վրայ. Գասպար՝ ինծի կը նայէր իր հեզ աշքե-
րուն տիմուր նայուած քով՝ ուր այնքան սէր եւ գութ կար: Յե-
տոյ, կ'ըսէր մեղմութեամբ.

— Ի՞նչո՞ւ կը ննդանաս, ախպէր, կ'երեւայ թէ չունին որ չեն
տար, կարօտութեան երեսը սեւ. ես ու զուն շատ լաւ գիտենք
թէ ի՞նչ է կարօտութիւնը. ի՞նչ ընենք, եթէ չեն տար, Աստուած
իրենց հետ, օօ՛ֆ:

Միայն ցամաք հաց կ'ուտէր, ամէն առտու, հացը մէջքին կա-
պած զաշտ կը տանէր, քալած. ատենը միշտ զգոյշ՝ որպէս զի մըր-
ջիւն մը չկոխուէ. անասունները չէր ծեծնը, հետը տարած հացը
այս ու այն հօտաղին կամ անցորդին հետ կը կիսէր: Միակ միի-
թարութիւնը չպուխն էր՝ զոր կաւէ կը շինէր, կը չորցնէր արեւին,
տակ եւ անով կը ծխէր, իրիկուան՝ «ա՛խ» ու «օօ՛ֆ» ընելով անա-
սունները կը հաւաքէր, զիւղ կը բերէր. յետոյ արտ կու գար՝ ինծի
հետ զիշերելու: Ես, սովորութեանս համեմատ, դարձեալ կը տըր-
տընջայի մեր կեանքէն, մեր բաղդէն, մեր սեւ խարիպութենէն.
ան ալ՝ իր սովորութեան համեմատ, լոիկ մտիկ կ'ընէր, «ա՛խ» մ

կ'արտասանէր ու կրկին կը լոէր։ Տարիներ անցան այսպէսով։ Նը-
շանուելէս վերջ երեք տարի անցած էր, եւ հազիւ կրցած էի յի-
սուն րուրլի հաւաքել։

Անգամ մը՝ Ռէհանը տեսնելու դացի։ Մօրը քիթը կախ էր.
պաղ դէմքով մը ընդունեց զիս, խօսքերը կը ծամծմէր։ Վերջապէս
ըսաւ թէ ինք չի կրնար այդքան երկար սպասել, թէ այդպէս երեք
տարի երիտասարդ աղջկան ոտքը կապելս անխղճութիւն է։ Թէ
ինքը կը խպնի զայն դուրս, զրացիներուն մէջ հանելու, թէ գէշ
կը խօսին իրենց վրայ, եւ թէ Ռէհանը ուզող կայ։

Այս վերջին խօսքը զոր ցած ձայնով ըսած էր, կայծակի պէտ
բաղիսեցաւ ճակտիս, իրը թէ սիրտու զանակ խրէին։ Ռէհանը ու-
զող կայ . . . ես բնաւ չէի մտածած ատոր վրայ. վաղուց զայն իմս
կը նկատէի, ու մտքէս անգամ չէր անցներ թէ օր մը մարդ մը
կը յայտնուի եւ իմ երեք տարուան նշանածիս ձեռքը կը խնդրէ։
Պառաւին ըսածը սո՞ւտ էր արդեօք թէ ճշմարիտ. ատիկա չէի գի-
տեր. բայց ես հաւատացի, ու զայրացած, իրեն նայեցայ. յետոյ,
ակամայ բռունցքներս սեղմած, ոտքի ելայ եւ դուրս սուրացի ա-
ռանց բառ մը արտասանելու։

Ճամբան միայն՝ մտածելով համոզուեցայ թէ պառաւը իրա-
ւունք ունէր, թէ ես յանցաւոր եմ, եւ ասիկա անոր համար օր
թշուառ եմ ու աղքատ։ Կը մտածէի, կը մտածէի ու չէի կրնար
խելք հասցնել. իմուն րուրլի կը պակսէր. քիչ զրամ չէր, յիսուն
րուրլի՞ . . . ուրկէ՞ ճարել, որմէ՞ խնդրել, ուրկէ՞ փոխ առնել. Գաս-
սկար չունէր, վստահ էի այդ մասին. անոր շահածը ասոր անոր
բաժին ինկած էր. եթէ ունենար ալ, ես ինչպէ՞ս կրնայի անոր
դառն քրտինքին արդիւնքով իմ հարսնիքս սարքել։ Ի՞նչ ընէի.
դժոխային գիշեր մը անցուցի։ Գասպարին բան մը չըսի. կը մտա-
ծէի թէ մինակս պէտք է ճար մը գտնեմ։

Յաջորդ օրը, սովորականին պէս դաշտ դացի արօրով եւ ի-
րիկուան՝ միայն մէկ եզով տուն զարձայ, միւսը՝ նոյն իսկ լուծին
տակ յանկարծաման եղաւ. Սէփօն ու իր կինը աշխատեցան ուշքի
բերել կինդանին, բայց արդէն գործը գործէն անցած էր։ Աշնան
սկիզբն էինք, վարուցանքի ժամանակ. լուծը գետին մնալը կըր-
նար տանը կործանումը վճռել։ Անոնց ցաւը իմինէս մեծ դարձաւ։
Այր ու կին նստան, քիչ մը ատեն ախ ու վախ ըրին, քիչ մը վը-
վըշացին. յետոյ, ճարելնին հատած՝ հանգստացան եւ սկսան խոր-
հուրդ բնել։

— Վաղը երթամ պարտք ընեմ, ըսաւ Սէփօ։

Պարտքի անունէն կինը կարծես դող ելաւ։

— Աման չէ, ըսաւ, վերջէն չենք կրնար ազատիլ, մարդ, ե-

րախաներն ալ ծախենք նորին չենք կրնար ազատիլ. պարտքի տէրը մեռնի, հազար զլիսով վիշապ է, չէ, պարտքը ձգէ, ա՛ռ զլիսուս ոսկիները տար ծախէ. թող մեր ամօթը մեր երեսը մնայ, թող մեր դռնէն կանչող չըլլայ:

Երկու օր վերջ ոսկիները ծախուած էին. Սէփօ՝ տուն բերաւ յիսուն րուրլին:

Առտու մը, այսօրուան պէս լաւ կը յիշեմ, Սէփօ բակը մտաւ եւ զիս տեսաւ:

— Նայէ՛, Աթօ, ըստու, դրամը բերի:

Ու թուղթի մէջ պլլուած երկու հատ քսանըհինգ րուբլինոց թղթազրամ ցրյց տալով,

— Դէ՛, զաւակս, յարեց, Խ * * * գիւղը գնայ, Կ'ըսեն թէ նա- և եզ ունի, դուն յաւ եզ կը ճանչնաս, գնայ տես ու լուր բեր, երթանք առնենք:

Բուաւ, առաջ անցաւ դէպի տան դուռը: Այդ միջոցին, թղթա- զրամները գետին ինկան. Սէփօ չզգաց՝ ու տուն մտաւ: Իսկոյն վերցուցի դրամը. Կ'ուղէի կանչել Սէփօն եւ իրեն յանձնել, բայց յանկարծ ինձի անանկ թուեցաւ թէ մէկը կոկորդէս կը սեղմէ. չկրցայ ձայն հանել, լեզուս պապանծեցաւ, եւ ականջներուս մէջ որոշակի հնչեց զոքանչիս ձայնը. «Խէհանը ուզող կայ»: Ես նշան- ուած եմ, մտածեցի, դրամը գրպանս դրի, շտապով դուրս ելայ եւ դէպի Խ * * * գիւղը գիմեցի:

(Շարունակելի)

Ա. Ա ՀԱՐՈՒՆԵԱՆ

ՆԱԽՆԻ ԾՈՎԱՄԱՐՏԵՐԸ

ԽԱՅԲԵՍՏԻՆ ՊԱՐՊԱՐՈՍԱ ՓԱՇԱ

(Շարունակութիւն)

Վեց տարիէ ի վեր Սուլթան Սիւլէյման բազմած էր Օսման- եան փառապանծ գահուն վրայ: Կայսրութեան Մեծ-Եպարքոսը՝ իպրահիմ փաշա, որ անուանի լեզուագէտ մը եղած է (*), իր հա- ւատարմութեան չափ ալ կարող պաշտօնատար մըն էր: Թուր- քիա՝ օր օրի կը բարգաւաճէր ու մասնաւորաբար կը բարձրանար Օսմ. զինուց համբոււր օր արդէն մեծ հոչակ կը վայելէր այնքան

(*) Բացի թուրքերէնէ ու պարսկերէնէ, մասնաւորաբար մայ- րենի չեզուին պէս ընտելացած էր յունարէնի եւ իտալերէնի:

փայլուն յաղթանակներու չնորհիւ: Ամբողջ երկիրը բարօրութեան մէջ էր, եւ արեւմտեան մեծ Տէրութիւններն իսկ կ'աշխատէին յատուկ գաշնապիրներով Օսմ. Կայսրութեան բարեկամութիւնը շահիւ:

Այդ փառաւոր օրերուն մէջ էր որ Սուլթան Սիւլէյման իր ուշադրութիւնը կը դարձնէր Օսմ. նաւատորմին վրայ: Պատերազմական արուեստը, մասնաւորաբար ծովային պատերազմներու արուեստը, յեղաշրջուած էր այդ ատենները: Ծովու վրայ՝ յաղթանակը ապահովելու համար ա'լ չէր բաւեր նաւեր շինել ու ծովի իջեցրնել, ոչ ալ մի միայն թնդանօթներ ձուլել տալ եւ նաւերուն մէջ զետեղել: Աղեղին ու նետածիզներուն (arbalète) ժամանակը անցած էր. ծովու եւ ցամաքի վրայ, հրազէնը միան կրնար յաղթութիւնը ապահովել: Սուլթան Սիւլէյման՝ կը հրամայէ որ իւրաքանչիւր մեծ ցոկանաց 80 լիպրանոց՝ եւ պղտիկներն ալ 60 կտմ 48 լիպրանոց ոումբեր արձակելու կարող թնդանօթներով զինուին: Ատկէ զատ, Կ. Պոլսոյ զինարանը 600 հատ պատրուզաւոր հրացան պիտի մատակարարէր նաւային բանակը կազմող զինուորներու:

Այդ ատենները՝ Խայրէտտին 68 տարեկան է: Քաջ ու խոհեմ, կոռուի մէջ հեռատես, աշխատութեան ուշը տոկուն, անդրդուելի՝ նոյն իսկ բաղդի ձախողուածքներու առթիւ, ինչպէս զրուած է իրեն նուիրուած զրքի մը մէջ (*): Իր շէկ մազերը, թաւ յօնքերն ու հուժկու կազմուածքը ահարկու երեւոյթ մը կու տան իրեն, եւ անշուշտ այդ է պատճառը, որ շատ մը կոխւներու մէջ, մի միայն իր անունը կը բաւէ թշնամի բանակ մը խուճապի մատնելու: Խօսելու մեծ յատկութիւն մը ունի, ինչպէս նաեւ զիտէ սքանչելապէս վարուիլ հաւասարապէս ամէն մարդու հետ. հետեւաբար՝ իր լեզուն՝ խաղաղ բանակցութեանց միջոցին ճիշդ այն արդիւնքը կու տայ, որով իր քաջութիւնն ու ուզմագիտութիւնը կը պսակուին սուրբ ի ձեռին մղուած մարտերու մէջ:

Մեծ-Էպարքոս իպրահիմ փաշա՝ որ այդ միջոցին Սուրիա կը գտնուի ու կը պատրաստէ այն արշաւախումբը՝ որ Դավրէժի եւ Պաղտատի փառաւոր յաղթանակներուն պիտի յանգէր, հասկնալով որ նաւատորմի մը համար ամէնէն անհրաժեշտ տարրը կարող և անվեհեր ծովակալ մըն է, իր ուշադրութիւնը կը կեղբօնացնէ Խայրէտտինի վրայ: Իր փափաքին համաձայն, Կայս. հրամանագիր մը հրամայէ Խայրէտտինի անմիջապէս Հալէպ երթալ, եւ հօն ներկը հրամայէ Խայրէտտինի անմիջապէս Հալէպ երթալ, եւ հօն ներկայանալ իպրահիմ փաշայի: Խայրէտտին իսկոյն ճամբայ կ'ելլէ,

(*) Ranc et Ferdinand Denis. — Histoire des deux Barberousse.

Եւ հակառակ իր յառաջացեալ տարիքին, Սուրբա կը հասնի առանց երբեք ճամբուն տաժանքներէն յոզնած կամ նեղուած ըլլալու: Մեծ-Եպարքուը երկար քննութեանց՝ պէտք չունենար իրեն ներկայացող ծերունիին յատկութիւնները երեւան հանելու համար: Միակ տեսակցութիւն մը կը բաւէ իրեն: «Կատարեալ ծովու մարդ մըն է որ մեր ձեռքը կ'անցնի, կը զրէ իր Վեհապետին, կ'արժէ որ Փաշա, Տիգանի անդամ եւ նաւատորմին ընդհանուր հրամանատար անուանուի»: Պոլիս վերադարձին, Խայրէտտին բաղդը կ'ունենայ նոյն ինքն Սուլթան Սիւլեյմանի ձեռքէն ընդունելու պատուոյ եաթաղան մը, Կայս. դրօշ մը եւ արդարութեան դաւազան մը, իբր խորհրդանշան այն բացարձակ իշխանութեան՝ զոր պիտի վայելէր Օսմ. ջուրերուն ու նաւահանգիստներուն մէջ, Թուրքիոյ ծովային զօրութեան ընդհանուր հրամանատարի հանդամանքին չնորհիւ:

Խայրէտտին՝ իր պաշտօնավարութեան առաջին իսկ չուզեր անդործ մնալ: Կ. Պոլսոյ նաւարանը գործունէութեան անհուն ու մանաւանդ անօրինակ ողեւորութեամբ մը կը լեցուի: 1584 տարուան բովանդակ ձեռուուան մէջ մի միայն նաւեր կը շինուին. քիչ ատենէն, մինչզեռ Ա. սարբա եւ Հունդարիա հաշտութեան դաշնագիրներ կը կնքեն Սուլթան Սիւլեյմանի հետ, արդէն իսկ 84 ցոկանաւ եր հաւաքուած են Ուկեղջիրի խորը: Անուանի ծովակալր սակայն, մասնակի յաղթանակներով գոհացող մարդ չէ: Իր կեանքը՝ փայլուն մարտերու եւ փառաւոր յաղթանակներու տողանցում մը եղած է մինչեւ այդ օրերը, բայց վերջապէս ձեռք բերած յաջողութիւնները վճառկան արդիւնք մը չեն տուած: Պարտուած թշնամին՝ քանի մը ամիս վերջ կրցած է նոր ոյժերով կրկին ծով ելլել, կրկին ասպատակել ու կոռւիլ: Պէտք է վերջնական կերպով մը քայլքայել թշնամի ոյժերը, ինչ որ միւս կողմէ յաղթականին պիտի ապահովէ ծովու գերակշռութիւնը՝ որուն այնքան իր բազծայ ամէն նաւային տէրութիւն: Խայրէտտին՝ առաջին յաջող արշաւանքէ մը վերջ երբ կրկին Օսմ. ջուրերը կը վերագառնայ, արդէն իսկ այս ծրագրին յարած է եւ իր աչքերը ուղղած դէպի վենետիկ, դէպի Աղրիականի այդ դիցուհին՝ որ. ծովու վրայ իր ամէնէն զօրաւոր մրցակիցն ու թշնամին դարձած է: Թուրքիա՝ աւդ միջոցին յայտնի կոուի մը կը պատրաստուի Սպանիոյ Կարողոս Ե. Կայսեր դէմ, բայց Խայրէտտին կը զգայ որ սպանիական նաւատորմէն աւելի Վենետիկի հանդապետութեան նաւային ոյժը ափառ է խորառակեն՝ ծովու վրայ գերակշռութիւն ձեռք բերելու և. Օսմ. դրօշին յաղթական չո՛քը տարածելու համար բովանդակ Եւրոպայի ջուրերուն մէջ:

Վենետիկ ալ ճիշդ այդ տեսակ հաւանականութենէ մը կը սոսկայ կարուսս Ե. Խտալիան նուաճած միջոցին եթէ չէ կրցած նաև Վենետիկի վրայ երկարել իր ձեռքը, պատճառը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ այն նաւալին զօրութիւնը որ զայն Աղրիականի դշիսն կը դարձնէր, Վենետիկ կը զգայ որ այդ հանգամանքը կորսնցուցած օրն իսկ իր գոյութեան խնդիրը պիտի վճռուի, եւ այդ է պատճառը որ երկար ժամանակ մեծ զգուշառութեամբ կը շարժի ու կ'աշխատի մեկուսանալ այն թշնամութիւններէն, որոնք դրացի ազգերը շարունակ իրարու դէմ կը հանեն։ Օսմանցի ծովասպատակները սակայն տակաւ մոռցնել կու տան այդ խոհեմութեան պէտքը, եւ զինքը կը մզեն այն տեսակ անխորհուրդ յարձակում ներու որոնք վերջ ի վերջոյ Խալրէտորինի հետապնդած առիթը պիտի ծնցնէին եւ տեղի պիտի տային նաւային ճակատամարտի մը որուն երկար ատենէ ի վեր կը սպասէր Օսմանցի ծովակալը։ Քանի՛ ծովասպատակները Հանրապետութեան ջուրերուն կը մօտենան, այնքան կը գրգոռուին Վենետիկցիք, ծովասպատակներու յանդգնութիւնը իրենց դրօշին համար նախատինք մը նկատելով։ Անոնցմէ ամէնէն անուանիներէն մէկը՝ որ պատմութեան մէջ ծանօթ մնացած է «Աղեքսանդրիո Երիտասարդ Մաւրիտանացին» անունով, այգակսով ատելութիւնը կը գրգոէ Տեսուչ Ժիոլամօ Քանալէի, եւ անհաւասար կոռուի մը մէջ պարտուելով գերի կ'ինայ Վենետիկցւոց ձեռքքը։ Քանալէ, վերջէն միայն կը զգայ իր անխոն հեմութեան ծանրութիւնը։ Մաւրիտանացի ծովասպատակը, հակառակ ութը տեղէն վիրաւորուած ըլլալուն, կը յաջողի փախչիլ եւ Ափրիկէ անցնելով խնդիրը իմացնել Օսմ. Կայորութեան, որ իսկոյն հատուցում կը պահանջէ, Տեսուչ Քանալէի արարքը՝ Օսմ. դրօշին դէմ յարգանքի թիրացում մը նկատելով։ Վենետիկցիք իշրար կ'անցնին ու տրամադրութիւն կը յայտնեն ամէն հատուցում ընելու, Ատոր վրայ, Օսմ. Կայորութեան կողմէ Եօնիս Պէյ ճամբայ կ'ելլէ դէպի Վենետիկ, իր Վեհապետին կամքը հաղորդելու եւ հատուցում պահանջելու։

Նոր դէպքեր՝ բոլորուին անկարելի կը դարձնեն Վենետիկցւոց փափաքած համաձայնութիւնը։ Եօնիս Պէյի նաւը՝ Թօրֆուի ջուրերուն մէջ կը հետապնդուի եւ կը ստիպուի ցամաք ապաթտանիլ։ Վենետիկցիք՝ «Խիալում մը եղաւ» ըսելով կ'ուզեն միջադէպը փակել։ Ուրիշ Օսմ. նաւ մըն ալ այդ միջոցներուն նեղը կը գրուի Տեսուչ Քօնթարինիի կողմէ։ Հանրապետութիւնը կը լանտարկէ կոմս Կրտսէնիկօն՝ որ Եօնիս պէյի նաւը հետապնդան էր, եւ կը խոստանաւ դատի բաշել Տեսուչ Քօնթարինին։ Բայց Սուլթան Սիւլէյման՝ այդ աւելի կամ նուազ կամաւոր սխալումներուն վրայ,

Կ'որոշէ միանգամը ընդ միշտ վերջ տ ոլ Վենետիկի զօրութեան, եւ իր կազմ ու պատրաստ նաւատորմով վերջնականապէս վճռել ծովային գերակշռութեան խնդիրը՝ առանց որուն կարելի չպիտի ըլլար տեւական խաղաղութիւն մը ապահովել:

1537 մայիս ամսուն՝ Կարոլոս Ե., Պապն ու Վենետիկցիք կը դաշնակցին Առութեան Սիրլէյմանի դէմ: Կարոլոս Ե. կը տրամադրէ 80 նաւ, Անտրէ Տօրիայի հրամանատարութեան տակ. 80 նաւ ալ Վենետիկցիք կը սպառագինեն՝ Վենեան Քարելլօի հրամանատարութեամբ. իսկ Պապը՝ 36 նաւ կը յանձնէ Աքիլէի Պատրիարք Մառք Կրիմանիի՝ Կայսեր ու Հանրապետութեան միացեալ ոյժերուն միանալու համար իսկ ընդհանուր հրամանատարութիւնը կը յանձնուի Կարոլոս Ե.ի ծովակալին՝ Անտրէ Տօրիայի, որ Կրնայ Խայրէտինի արժանի հակառակորդ մը նկատուիլ: Երեսունընգույն տարուան խաղաղութենէ մը վերջ, Վենետիկցիք այսպէսով կը ուի կը բռնուին Օսմ. Կայսրութեան հետ, ու կը նետուին պայքարի մէջ որ այնքան աղիտարեր պիտի ըլլար իրենց համար, եւ որու միջոցին՝ Խայրէտին պիտի փեացնէր երեք դաշնակց աղգերու հաւաքած այդ նաւային հսկայ զօրութիւնը:

(Ծարունակելի)

ԳՐԱՎԵԱՋԱՌԱՅՈՒԹ

... Ու իրանիդ շիեղանին առջեւ հակ,
Սյասկս անշարժ մընայի եւ անխռով,
Գլուխս յենած՝ պարանոցիդ լսպիտակ,
Անոր անհուն հեշտուրինը ծըծելով:

Այժերդ հուրե՛ր ներարկեին մարմինիս,
Ու կուրծերուու պարոյրին տակ, լզգայի
Մրիդ տարփոս բաբախումը անձկալից,
Յափշակուած՝ ձիւն ուսերեղ հոլանի:

Զենքերս մկանիդ շուրջը ուժզին զալարած,
Սարսրուայի՝ իրայրիներուս բոցերեն,
Երազողի խոնջենիներիս օդայած,
Բողորովին շրափելով յամրօրեն:

Տեսնդները մեզ արձան մը կարծեին,
Գրկախառն, խօշ տարփանիներնուս խաղալիկ.
Դուն՝ սիրայոյ համբոյրներուս մեղկ հուրին,
Եւ՝ իրատենդ հեշտանիներնով դարձարձիկ:

Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

(ՔՐՈՆԻԿ)

Կիլիկիոյ Վեհապետի Կարդիկոսը.— Կայս. Դեղարուեսից վարժաւան ու Հայ առակերտերու յաջողութիւնները.— Կրթական գործը Եզիփասիայոց մէջ. — Սրմասի փոխականայրութիւնը. — Պ. Գրիգոր Խալարքանց.— «Մանգումէ»ի հազարուեակը. — Տիգրան Է. Եսայեան. — Բարիզի Հայ մատրան օծումը. — Պարականայերի ու Հնդկահայերը.— Ռևուլյոն Օգնութեան Սնառուկը:

Կիլիկիոյ Վեհաչնորհ Կաթողիկոսին նկատմամբ ցոյց տրուած համակրութիւնը հետզհետէ կ'աւելնայ. Վերջին եօթնեակներու միջոցին Ն. Ամենապատուութեան օրհնութիւնները առնելու գաղին բազմաթիւ աշխարհական երեւելիններ ու եկեղեցականներ։ Նաեւ օտար եկեղեցիներու, ինչպէս նաեւ Հայ յարանուանութեանց ներկայացուցիչներ։ Հոկտ. Յ Կիրակի օրը, Ն. Ամենապատուութիւնը նախագահեց Ս. Փրկչի հիւանդանոցին մէջ կատարուած արարողութեանց եւ այդ առթիւ խօսեցաւ իր երկրորդ քարոզը, ստուար բազմութեան մը ներկայութեան։ Տ. Սահակ Կաթողիկոս նոյն օրը այցելեց Ազգ. Հիւանդանոցի բոլոր մասերը, ինչպէս նաեւ Ս. Փրկչին Ամենապատուութեան։ Հոկտ. Կին, Ս. Պատրիարքը Բերայի իր բնակարանին մէջ հացկերոյթ մը տուաւ Ն. Ամենապատուութեան։ Բազմաթիւ աշխարհական երեւելիններու հետ, հացկերոյթին ներկայ գտնուեցան նաեւ Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Երէցեան Սըրբազնան, ինչպէս նաեւ Տ. Սահակ Կաթողիկոսի հետեւորդները։ Զորեքշաբթի՛ Յ հոկտ. Տ. Սահակ Կաթողիկոս, ընկերակցութեամբ Ա. Պատրիարքին, Կայս. Պալատ գնաց, եւ պատիւը ունեցաւ Վեհապատճենին մեծարանաց արժանանալու Ն. Ամենապատուութիւնը՝ հոկտ. 10ի կիրակին ներկայ գտնուեցաւ Սկիւտար Ս. Խաչ եկեղեցւոյ արարողութեանց, եւ այդ առթիւ խօսեցաւ իր երրորդ զէտու արարողութեանց, եւ այդ առթիւ խօսեցաւ իր երրորդ զէտու արարողը՝ միշտ ստուար բազմութեան մը ներկայութեան։ Ս. Կաքարոզը՝ միշտ ստուար բազմութեան մը ներկայութեան, Ս. Կաթողիկոսը, յառաջիկայ հինգշաբթի ալ պիտի քարոզէ Ղալաթիոյ եկեղեցւոյն մէջ։ Սեպտ. Եին, Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Տ. Գէորգ Սըրբազն՝ ի դիմաց Ն. Ամենապատուութեան՝ փոխադարձ այցելութեան գնաց Յունաց Պատրիարքարանը՝ ուր թրքերէն բանախօսութիւն մը արտասանեց եւ սիրալիր ու պատշաճ ընդունելութեան մը առարկայ դարձաւ։

×

Կայս. Գեղարուեսից վարժարանին քննութեանց արդիւնքը որ քանի մը շաբաթ ցուցադրուած մնաց վարժարանին սրահներուն մէջ, շատ գոհացուցիչ է նաեւ Հայ աշակերտներուն համար՝

որոնց ընդհանուր թիւը 25ի կը հասնի։ Այս տարի, արձանագործութեան Գ. կարգին մէջ, առաջին հանդիսացած է Պ. Հրանտ Պօջնակեան՝ որ Աքիլէսի արձան մը պատրաստած է, եւ Բ. կարգին մէջ ալ Պ. Միսաք Խշանեան որ դիցաբանական դրուագ մը ներկայացնող մեծաղիր fresque մը կերտած է։ Այս պատանին, ինչպէս կը յիշուի, Կեսարիոյ Առաջնորդ Տ. Տրդատ Սրբազնի պաշտպանեալն է, եւ ապագայի մեծ յոյսեր կը ներշնչէ այժմէն։ Գնահատելի նկար մը պատրաստած է նաեւ սեւ մատիտով՝ զոր վարժարանին վերատեսչութիւնը հարկ դատած է ցուցադրելու։ Հակառակ մրցանակի արժանացած չրլալուն։ Այդ Բ. կարգին մէջ յիշատակութեան արժանի նկատուած է նաեւ սեւ Մտեփան Մատուեանի պատրաստած Աքիլէսի արձանը։ Իսկ արձանագրութեան Ա. կարգին մէջ յիշատակութեան արժանացած են Պ. Պ. Պողոս Փափազեանի եւ Երուանդ Գանթարճեանի գործերը։ Սեւ մատիտի Գ. կարգէն Պ. Արսէն Մառալեան երկրորդ հանդիսացած է, և Բ. կարգէն Պ. Աղեքսանդր՝ դարձեալ երկրորդ, Վէնիւսը ներկայացընող նկարով մը։ Նախապատրաստական կարգէն՝ Ա. հանդիսացած է Պ. Յ. Թախախնեան։ Ճարտարապետութեան բարձր։ Կարգէն Ա. հանդիսացած է Պ. Արմենակ Աստարճեան եւ Բ. Պ. Երուանդ Գալֆայեան։ Քննութեան առարկան՝ նախագատ ատեանի չէնքի մը գծագրութիւնն էր։ Գ. կարգէն Պօջնաքեան էֆ. Բ. հանդիսացած է, եւ Պ. Զարեհ Տէր-Ներսէսեան ալ պատույ յիշատակութեան արժանացած։ Իսկ Բ. կարգէն՝ Պ. Լիևոննեան երկրորդ հանդիսացած է, եւ Պ. Վահրամ Փափազեան ալ յիշատակութեան արժանացած։ Փորագրութեան ճիւղին մէջ ալ առաջին մրցանակը ստացած է Հայ մը Պ. Պոյածեան։ Դիտելի է որ Հայ աշակերտները ամէնէն քիչ իւղաներկի կ'աշխատին։ Վարժարանը իւղաներկի միայն Բ. գասարան մը ունի, որուն մէջ բնաւ Հայ աշակերտ չկայ։

×

Եգիպտահայոց կրթական վիճակին վրայ չատ աղուոր լուրեր չեն հասնիր։ Հանդուցեալ Այգաղեան Սրբաղան, որչափ ալ ուսեալ եկեղեցական, երբեք հոգ չէ տարած իր հօտին կրթութեան գործը հովանաւորելու, ինչպէս չէր տարած արդէն իր նախորդ բարոր պաշտօնավարութեանց միջոցին։ Տգէտ եւ անուս եկեղեցականներ յաճախ չատ աւելի կրթասէր եղած են մեր մէջ, քան այդ դրամապաշտ ու քիչ չատ անուանի եպիսկոպոսը որ Վենետիկ ուսած ըլլալով։ Կոնար տարրեր արդիւնք մը տալ գոնէ կըրթութեան տեսակէտով Եղիպտոսի մէջ իր պաշտօնավարութիւնն ալ պատճառ մը աւելի եղեր է տեղուոյն վարժարաններուն կազմալուծման։ Եղիպտահայերը այս միջոցիս ունին հինգ ուսումնա-

րաններ...—Գահիրէի մէջ՝ Գալստեան երկսեռ վարժարանը (200 ուսանող, 9 ուսուցիչ եւ 4 ուսուցչուհի), Հալ-բողոքականաց երկսեռ վարժարանը (40 ուսանող, 2 ուսուցիչ), Աղեքսանդրիոյ մէջ՝ Ազգ. երկսեռ վարժարանը (200 ուսանող, 10 ուսուցիչ, 5 ուսուցչուհի), Ասրութի երկսեռ վարժարանը (6 ուսանող եւ 1 ուսուցիչ), Իպորահիմյէի երկսեռ վարժարանը (12 ուսանող եւ 1 ուսուցչուհի): Վերջին երկու վարժարանները մասնաւոր են եւ կը մատակարարուին ուսանողներու թոշակներով: Խոկ Գահիրէի Գալստեան եւ Աղեքսանդրիոյ Ազգ. վարժարանները մօտաւորապէս 2000 անգլ. ոսկիի պիտոնէ մը ունին, առաջինը Վանցի Գալուստ աղայի կտակին, եւ երկրորդն ալ Եուսուլֆեան Պօղոս պէլի կտակին շնորհիւ: Բայց այդ ահազին գումարին փոխարէն արդիւնք չկայ մէջտեղը: Կրթութեան գործին զլուխը գտնուող ջոջեր ո՞չ թէ միայն չեն աշխատիր դպրոցներու վիճակին բարելաւման, այլ ձեռքերնին ալ չեն քաշեր անոնց վրայէն, որպէս զի գոնէ աւելի զարգացեալ եւ կարող մարդոց յանձնուին: Դպրոցները անձնական փառաօիրութեանց եւ հաշիւներու գոհացման պարզ միջոցներ միայն դարձած են, եւ անշուշտ այդ է պատճառը որ 100է աւելի երկսեռ ուսանողներ օտար վարժարաններ կը յաճախեն, եւ շատ աւելի բազմաթիւ տղաք ալ բնաւ դպրոցի երես չեն տեսներ: Կարող ու կը թասէր առաջնորդ մը պէտք է հօն, միանգամ ընդ միշտ վերջ տալու համար դպրոցները ընկճող բոլոր ջոջի քմահաճոյքներուն, ինչպէս նաև վտարելու համար կարգ մը անպիտան ուսուցիչներ՝ ուրոնք այդ ջոջերուն գործիքները դարձած ըլլալով, պաշտօնի վրայ կը մնան՝ հակառակ իրենց տղիտութեան ու ոչնչութեան:

×

Նախորդ հինգչարթի, Դպրեվանքի խնամակալութիւնը ի նիստ գումարուեցաւ Ս. Պատրիարքին նախագահութեամբ, եւ որոշեց Դպրեվանքին փոխ-վանահայրութեան պաշտօնը առժամաբար յանձնել Տ. Թորգոմ Ծ. Վրդ. Գուշակեանի, մինչեւ որ Տ. Եղիշէ Սըրբազնան Պոլիս գայ եւ վերջնական կարգադրութիւն մը ըլլայ: Այս ընտրութիւնը, —զոր վերջնական նկատելու պատճառներ ունինք: — շատ բարեգէպ կը դառնայ, եւ յուսալի է որ իր օգուտը ունենայ Դպրեվանքին համար: Զ լուսանք ըսելու թէ նոյն ինքն Դուրեան Սըրբազն կը փափաքէր Տ. Թորգոմ Վրդի ընտրութեան:

×

«Սուրհանդակ»էն կը տեղեկանանք թէ Մոսկուայի Լազարեան ձեմարանի տեսուչ եւ իր բանասիրական, —մասնաւորաբար աղքագրական, —աշխատասիրութիւններովը ծառօթ Պ. Գրիգոր Խալաթեանց, հրաժարեր է իր պաշտօնէն, եւ փափաք յայտներ է մի:

միայն ձեմարանի Լիսէլին մէջ ունեցած ուսուցչական պաշտօնը
պահելու:

×

Լրագիրները մեր մէջ սկսած են իրենց հազարթուեակը տօ-
նել, հետեւելով սովորութեան մը՝ զոր տարիներ առաջ «Արեւելք»
հաստատած էր, իր հազարթուեակին առթիւ հացկերոյթ մը սար-
քելով իշխանաց կղզիներէն մէկուն մէջ, հովանուտ մարդագետնի
մը վրայ. Անցեալ սեպտեմբեր 25ին ալ «Մանզումէ»ի հազարթուեա-
կը կը լրանար: Այդ առթիւ, թերթին Վարչութիւնը հրապարակ
հանեց մասնաւոր թիւ մը, որուն հրատարակութեան համար ըն-
դունած չնորհաւորութիւններուն կը միացնենք նաև մերը: «Ման-
զումէ»ի այդ թիւը կը պարունակէր նաև թերթին Տնօրէն Յով-
հաննէս էֆ. Գայաէրեանի պատկերը:

×

Բերայի բարեկեցիկ դասու Հայ օրիորդները գեղեցիկ գաղա-
փարը ունեցեր են Բերայի Համազգեաց վարժարանի մէկ սրահն
մէջ նկարչութեան եւ պատկերահանութեան ճիւղ մը հաստատե-
լու, եւ այդ առթիւ հրաւիրեր են ծանօթ արուեստագէտ Տիգրան
էֆ. Եսայեանը, որ իր դասախոսութիւնները պիտի սկսի մօտ օրէն:
Եսայեան Տիգրան էֆ.ի ծեռնհասութիւնն ու կարողութիւնը ան-
վիճելի ու յայտնի րլալով, մեզի համար միշտ փափաքելի պիտի
ըլլայ որ Ազգ. վարժարաններու մէջ ալ դասախոսելու հրաւիրուի:

×

Անցեալ սեպտ. 19ին, Վարագայ բարեկենդանին կիրակի օրը
տեղի ունեցեր է Բարիզի Փանկուժօն փողոցին մէջ կառուցուած
հոյակապ Հայ մատրան օծման հանդէսը, ինչպէս կը տեղեկանանք
«Արեւելք»ի ուղղուած ընդարձակ թղթակցութենէ մը: Արարո-
ղութեանց Նախագահեր է իւթիւննեան Տ. Գէորգ Սրբազն, միւ-
ռոնակիր ունենալով Բարիզի Հայոց հովիւ Քիպարեան Վասիլա-
պուհ քահանան: Ստուար բազմութիւն մը ներկայ է եղեր արա-
րողութեան: Պատարագի միջոցին հասեր է նաև Պ. Ա. Մանթա-
չօֆ, որուն ծախքով կառուցուած է մատուրը: Պատարագէն վերջ
հոգեհանգստեան պաշտօն մատուցուեր է Պ. Մանթաչօֆի ծնողաց
յիշատակին: «Լը Մօնտ Իլլիւսթրէ» եւ Իլլիւսթրասիօն», ինչպէս
նաև ուրիշ պատկերագութ թերթեր՝ իրենց վերջին թիւերուն մէջ
հրատարակած են Բարիզի Հայ մատրան պատկերը:

×

Մասնաւոր թղթակցութենէ մը զոր «Մանզումէ» հրատարա-
կած է, հետեւեալ տեղեկութիւնները կը քաղենք Հնդկահայոց մա-
սին.—Հնդկաստանի ամբողջ Հայերը Նոր Զուղայի սերունդին կը
պատկանին, Ամէն տարի, Նոր Զուղայէն՝ գործի համար հարիւր-
ներով Հայեր կ'երթան Կալկաթա, 10էն մինչեւ 80 տարեկան, եւ
մարդասիրական ընկերութեան ապաստանարանին մէջ հինգ վեց

ամիս ապրելով չորս հինգ հարիւրական ռուփի (մէկ ռուփին 8 դշէ) կը շորթեն, ու կը մեկնին, Կալկաթա գայող Զուզայեցիները ամէն տարի 20-25 հատ ալ 10-12 տարեկան տղաք կը տանին Մարդասիրական ծեմարանը դնելու համար Այդ աղոց ընդհանուր թիւը կը հասնի 100-120ի, ամէնքն ալ լաւ անզիերէն միայն կը սորվին, ու դպրոցը ձգելնէն վերջ ալ իրենց մայրենի լեզուին վրայ չեն մտածեր: Արգար անունէն զատ հայերէն անուն գործածող չկայ: Յովհաննէ որ «Ճօն», Մկրտիչը «Մաքճօն», Ստեփանը «Սթէֆլնս», Թագէսոր «Թայլըս», վերջապէս ամէն անուն փոխուած է այսպէս: Նամակագիրը շատ գէշ նկարագրութիւն մը կ'ընէ Կալկաթայի Հայոց մասին: Դրամ շահիլ ու ծախսելէ զատ ուրիշ բառնի վրայ չեն մտածեր,— կը գրէ,— աղքատի, եկեղեցւոյ եւ մարդասիրական նպատակներու համար ոչինչ կու տան: Կրօնական դասը միակ առաջինութիւն մը ունի, պարկեշտ է: Կան 3-4 քահանաներ եւ վեց հատի չափ ալ ժամկոչներ: Ամէնքն ալ Զուզայի Ամենափրկչան վանքէն եկած են՝ երեք տարուան պայմանաժամով: Կը յաւակնին թէ հայերէնը եւ Հայ եկեղեցական արարողութեանց ձեւը՝ ըստ նախնեաց՝ մնացած է իրենց մէջ, եւ թէ իջմիածնի ու Թրքահայոց եկեղեցական արարողութիւնները փոփոխութիւններ կրած են: Ասոր հետ մէկտեղ, Կալկաթայի Հայոց եւ կեղեցին մանող մը, եթէ բնիկ լեզուին ծանօթ չէ, ինքզինքը Անդլիական եկեղեցիի մը մէջ պիտի կարծէ:

×

«Սուրհանդակ»էն կը տեղեկանաք թէ Թէհրանի անզիական դեսպանը, Դավրէժ գտնուած միջոցին, սեպտ. 11ին այցելեր է տեղեւոյն Արամեան վարժարանը եւ երգերով ընդունուեր է երկասեռ աշակերտներու կողմէ: Աշակերտներէն մէկը ծաղկեփունջ մը մատուցած ըլլալով, դեսպանը յորդորական խօսքեր ուղղեր է ընդհանուր աշակերտներուն, յանձնարարելով որ հոգ տանին իրենց քարոյական եւ հոգեկան յատկութիւնները աւելցնելու: Ն. Վանեմութիւնը յետոյ առաջնորդարան այցելեր է, եւ կէս ժամ մնալէ վերջ Մայր եկեղեցի իջնելով, ներկայ եղեր է Խաչվերացի նախատօնակին արարողութեանց:

×

Ուսուցչաց Օգնութեան Սնտուկի հասոյթներու արդիւնաւորաման համար ներկայացուած ծրագիրը, Ուսումնական Խորհութզը նկատողութեան առնելով, համամիտ գտնուեցաւ կարգադրութեան մը, որուն համաձայն մայրաքաղաքին բոլոր վարժարանաց ուսուցիչներն ու դաստիարակները որոնք մինչեւ 300 զրուշ ամսական ունին՝ պարտաւոր պիտի ըլլան 100ին 20 փարա, իսկ անկէ վերամսական առնողները 100ին 40 փարա վճարել նոյն անտուկին ինպաստ եւ Թաղ. Խորհութզներուն ալ պարտաւորութիւն դրուած է իրաքանչիւր ուսուցչի ամսականէն 100ին որոշեալ բաժինը վար դնելով զրկել Ուսուցչաց Օգնութեան Սնտուկին: Ինչպէս կը յիշուի, այդ ծրագիրը ներկայացուցած էր ծանօթ վաճառական Թաւշաննեան էք, «Արեւելք»ի մէջ հրատարակուած նամակով մը:

ՄՈՒՂՈՐԾԱԿ

ՍԻՆԿԵՐԻ 8018ԱՀԱՆԴԷՍԸ

Օրուան հաճելի նորութիւններէն մէկը եղաւ այն գեղեցիկ ցուցահանդէսը՝ զոր Սինկէր կարի մեքենայի ընկերութիւնը բաշած է Բերայի իր հոյակապ վաճառատան սրահներուն մէջ։ Ինչպէս կը յիշուի, այս աննման ցուցահանդէսը երրորդն է զոր Սինկէր ընկերութիւնը կը բանայ Բերայի մէջ։ Կ'արժէ այս տոթիւ շեշտել սա կարեւոր կէտր թէ իւրաքանչիւր ցուցահանդէս կը գերազանցէ իր նախորդը, եւ ի տես կը դնէ կարի պարզ մեքենայի մը բանուած ա՛յն տեսակ գեղարուեստական նկարներ՝ որոնք մինչեւ այսօր արուեստագէտներու վրձինին միայն սահմանուած կը նկատուէին։ Այս անգամուան ցուցադրուածներուն մէջ յիշատակելի են մասնաւորաբար Պիզմարքի մէկ կինդանագիրը, գոյնիու գիծերու անհաւատալի նմանողութեամբ մը, Հիւկոյի կիսարձանը ներկայացնող մէտայեռն մը, բազմաթիւ նարինո-մօորեր, Քրիստոսի պատկեր մը, կանացի հագուստներու զանազան մասեր, կնոջ կենդանագիր մը, որահի զարդարանքներ, անկողնի կազմած մը իր բոլոր մասերով, Քէօթահիոյ յախճապակիի նմանութիւններ, նկարչական գործերու արտատպումներ, եւ այլն։ Կարելի է ըսել թէ նկարչական գործերու անթիւ գործերուն մէջ չկայ հատ մը որ նրբութեան ցուցադրուած անթիւ գործերուն մէջ չկայ հատ մը որ նրբութեան ու գեղեցկութեան մասնաւոր յատկութիւններ չունենայ Եթէ հաստատութեան մէջ գործող երիտասարդ աղջիկներ նոյն ինքն հանդիսատեսներու աչքին տակ չկատարեն այդ միեւնոյն աշխատութիւնները, մարդ պիտի փորձուի չհաւատալ անոնց մեքենայի արտադրութիւն ըլլալուն, ա՛յն աստիճան գերազանց ու կատարեալ արուեստով մը բանուած են։

Սինկէրի ցուցահանդէսը այս տարի ալ մէծ յաջողութիւն գլուխ։ Բերայի վաճառատան սրահները, հակառակ իրենց ընդառակութեան, նեղ կու գան այն բազմաթիւ այցելուներուն, որոնք ամէն օր կ'երթան հիանալ ցուցազրուած գործերուն վրայ։ Այս ցուցահանդէսը՝ գեղարուեստական վայելք մը ըլլալով հանդերձ, անգամ մըն ալ կ'ապացուցանէ սա ճշմարտութիւնը թէ Սինկէրի մեքենաները անգերազանցելի են բովանդակ աշխարհի, մէջ, եւ թէ անհրաժեշտ է որ ամէն ընտանիք անկէ հատ մը ունենայ անպատճառ։ Մասնաւորաբար այն ընտանիքները՝ որոնք իրենց աղջիկ զաւակներուն աշխատութեան կը կարօտին ապրելու համար, չիկ զաւակներուն աշխատութեան մէջ ըրած կ'ըլլան այդ մեքենաներէն գնելով, որովհետեւ, Սինկէրի մեքենայ մը, գործունեայ աղջրկան մը ձեռքին մէջ, բառ տուաւելն երկու ամսուան ընթացքին կրնայ, իր արժէ քին հաւասարող գործեր արտադրել։

ՊԱԼՔԱՆ

Առանձնաշնորհեալ Ազգային Ապահովագրական Ընկերութիւն

Ի Ս Օ Ֆ Ի Ա

Դրամագլուխ 7,500,000 ֆր.

Դրամատունք ընկերութեան՝

Պուլկար Ազգ. Դրամատուն Սօֆիա, Անգլելաւստրիական Դրամատուն Լոնտոն, Տոյչէ Պանք, Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն Բարիզ, Քրէտի Լիոնէ, կ. Պոլիս: 3—10

Գործակալուրինք Թուրքիոյ զիվաւոր քաղաքներուն մէջ Հնդի. Ներկայացուցիչ Թուրքիոյ Ա. Ռ Շ Ա. Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա. Ն Գ. Պոլիս, Դարաթիւ, Պանք Օթօմանին դէմ, Թաւթապրուն Խան

ԿՐԱՄՈՒԹՈՒՆ Նորահնար միակ
գործին խօսող եւ երգող ճիշդ
բնական ձայնով շինուած ԿՐԱ-
ՄՈՒԹՈՒՆԻ ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵ-
ՐՈՒԹԵԱՆ Կողմէ: ԿՐԱՄՈՒԹՈՒՆ
իր կեղծերէն կը զանտղանուի
այնու որ կատարելուպէս կ'ար-
տադրէ մարդուն բնական ձայ-
նը: Կրամութոնի ներկայացու-
ցիչ Թուրքիոյ համար՝

S. WEINBERG

Բերա, Մեծ-Փողոց, թիւ 474:

Մեծ զանազանութիւն ա-
մէն լեզուէ եւ տեօակէ եղա-
նակաց ըլաքներու: Գաւառ-
ներէ ալ յանձնարարութիւններ
կ'ընդունուին:

3—10



ՏԻԼՈՒ ԵՈՒՆԻԾԵ ԷՆՏ ՔՐԱՍԻՆ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԸՆԿ.

Հրդեհի, կեանքի և Արկածի դէմ
Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ո.

Պահեստի դրամ 4,800,000 " "

Հնդի. Ներկայացուցիչ Թուրքիոյ

Ridley, Rowell & C°

Կալաքա, Քեօչողլու խան թիւ 9—10

3—10

VICTORIA DE BERLIN

ՅԱՄՍՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ՄԵԽԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ
ՎԻՖԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԵՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԷՆ ԴՐՈՒԹԻՒՆ, ԿԸ ԳՈՒՇԱԴՐԻ
ՈՒՆԻ ԿԵԱՆՔԻ, ՕԺԻՄԻ, ԱՐԿԱՃԻ, ԳՄԱՆ ԹՈՂԱԿԻ ՃԻՂԵՐ
ՀԱՊՈՎԱՊՈՒԱԾ 1853 20 սԵպտ.ին արքայական հրովարտակով և
ուղղակի կառավարութեան հսկողութեան ներքեւ:
ՎԻՖԹՈՐԻԱ ՏԸ ՊԵՌԼԵՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ՝
բժշկական քննութեամբ եւ թէ առանց բժշկական քննութեան
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւն։
Ներուն վճարումները շաբաթական մասնավճարներով տեղի
կ'ունենան, սկսեալ 5 դրուշէն

Ապահովագրեալ գումար 1902ին	ֆր. 1.244.457.577
Պահեստի դրամ 1902ին	45.1.284.214

ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Օսմ. կայս. Պանքա Փրկութիւններ
Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԵՐ ԳԱԼՅԱՑԵԱՆ

3—4 Պոլիս, Քաղցրենողլու խան, թիւ 45 եւ 45 բ.

PHÆNIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամագլուխ եւ պահեստի դրամ	Ա. Ո. 4,500,000
Տարեկան հասոյթ	Ա. Ո. 1,500,000



«ՖԻՆԻՔՍ» 121 տարիէ
ի վեր հիմնուած սոսկ
հրդեհի ապահովագրու-
թեան Ընկերութիւն մէ
եւ ցարդ հատուցած է
առաւել քան 26,000,000
Ա. Ո. մասուց համար։

«ՖԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի եւ կայծակի դէմ շէնք, կարա-
սիք եւ ապրանք յոյժ նպաստաւոր պայմաններով։
Դիմել առ Լիազօր Ընդհ. Գործակալ Պոլտոյ եւ Գաւառաց
Դ. ՎԱՐԴԱՆԵԱՆ Ղալարիա, Վիբալիս խան, Պանք Օրօմանի բով.
ջնջիչ բիսբներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՍԿՐՃԵԱՆ

3—10

ԻՒՆԻՑ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀՐԴԵՐԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒՂ
Հաստատեալ ի Բարիզ 1828—1829



ՀՐԴԵՇԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք
 1902ին գանձուած ապահովագին
 Դրամագլուխ եւ պահեստ
 Ապահովագրեալ դրամագլուխ

274 Միլիոն ֆր.
 24 » »
 119 » »
 21½ Միլառ »

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք
 1902ին գանձուած ապահովագին
 Հնթացիկ ապահովագրութիւնք
 Դրամագլուխ եւ պահեստք

129 Միլիոն ֆր.
 12 » »
 272 » »
 158 » »

որ ընթացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի
 52.21% — ինչ որ «Իւնիօն»ի ապահովագրելոց կ'ընծայէ հսկայ ե-
 րաշխանորութիւն մը ՈՐՈՌԻՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԵ ԳՏՆԵԼ ԱՐԵ-
 ՀԵԼՔԻ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ Ո ԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ։

Արեւելքի համար մասնաւոր սակացոյց զեղչեալ զիներով։
 Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց
 քան ուրիշ ո՛ եւ է ընկերութեան պայմանները։ Շահարաժիննե-
 րու տարուէ տարի անմիջական վճարում, որով «Իւնիօն»ի ալո-
 հովագրուողք ԶԵՐԾ են այս վնասներին եւ յուսախաբութիւններին,
 որոց կ'ենթարկուին միշտ այս անձինք, որ նախաբաժիններու բարդ-
 ման ՅՈՒՆԻ ԵՒ ՎՆԱՄԱԿԱՐ դրուեամբ գործող ընկերութեանց
 կ'ապահովագրուին։

Ընկերութեան դրամատունն է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆԲԱՆ։
 Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՈՆ ՔԱՅՍԵՐԼԵԱՆ
 կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ ՏէՐ ՆԵՐՍԵՍԵԱՆ
 Սրամպոն, Սուլթան Համամ, Բասած Քարըրճըողյուն
 Դեր Գործակալութիւն, Ղալաթիա Խնայէթ խան
 Գործակալութիւնը թուրքիոյ զիսաւոր քաղաքաց մէջ

3—10

ՀԵԼՎԵՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Հրդեմի, կենաց եւ ծովային արկածներու դեմ
 ՀՆԴԱՑՈՒՄ ՆԵՐԱԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո. ՍԻՑ ԵՒ ՀՆԱ.

Կ-Լ-Բ-Ա, ՊԻ-Հ-Ի-Վ Թէ-Ն-Ի-Լ Ւ-Ն, Բ-Հ-23, 24, 25

3—10

ՖԵՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԵՆ

ԿԵՆԱՑ ՀՐԴԵԼԻ ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԴ. ԱՌԱՆՉԱՆԱՇՆՈՐՀԵԱԼ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԻԵՆԱ. 1860ԻՆ

Գրասենեակ' Համօբույծ խան, թիւ 52, 53, 54, 55, 56

Լիազօր ներկայացուցիլ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.— 35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրութիւն Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան 20,000 ֆր.ի եւ քսանեւհինգ տարուան համար, տարեկան 925.80 ֆր. պիտի վճարէ ու պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 ֆր. հնչուն դրամ ամբողջով վին, իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգործները անմիջապէս պիտի ստանան 21,314.62 ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՌԻԱՆԱԿԱՆ չեն, այլ ի՛մԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր բօլիսով:

3—10

§.

Պատիւ ունիմ ծանուցանել Զեղ թէ «Ֆէնիքս Օթրիշիէն» Հրդեհի եւ կեանքի Ապահովագրական Ընկերութեան, եւ «ՀԱ. ԷՄ. ԹՐԻՑԱ» Հրդեհի Ապահովագրական Ընկերութեան Իզմիտի գործակալութիւնը ի ստորեւ նշանակեալ թուականէն սկսեալ

ԱԲՐԱՀԱՄ Էֆ. Կ. ԿՏԱԿՃԵԱՆԻ

յանձնած եմ:

Այս առթիւ կը փութամ ծանուցանել նաեւ թէ Իզմիտի Եւ շրջակայ գիւղօրէից համար մեր ՄիԱԿ ներկայացուցիչն է յիշեալ էֆէնտին, եւ թէ Իզմիտի մէջ իրմէ զատ ոչ ոք իրաւունք ունի գործակալ, քննիչ եւ ուրիշ ո եւ է անուամբ մեր Ընկերութեանց հաշուոյն գործելու կամ բանակցելու:

Կ. Պոլիս, 10 Սեպտ. 1904

Լիազօր ներկայացուցիչ
Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԻՒՆԸ


ԵՐՐՈՐԴ ԳԵՂԱՐՈՒԽԵՍՏԱԿԱՆ ՅՈՒՑԱՀԱՆԴԻՍ

ՍԻՆԿԵՐ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Բերա, Մեծ-Փողոց թիւ 343 եւ 343 կրկին
Պօն Մարշէին դեմ

Ամէն օր բաց է մուտքը ազատ

1—10



ԳՐԱՏՈՒՆ ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

ՆՆՈՅ ՊԱՊԻԿԵԱՆ ՄԱՏԵՎԱԴՈՐԻԿ

Այսաւուած ու երկարօրեն մտածուած լայն ծրագիրի մը՝ արդի նքն և ան-Պապիկեան Մատեվադորամշը, որ կրկին ճպառակ մլ ունի.

1. — Հաւաքել մեր կարեւոր գրողներու հոս ու նոն զրուած գործերը ուսոնք թրբերու փաղացուկ կեանքին մեզ կարսուած էն. ու զանոնք իրեն Շուգնական ձեւին, զիրքի ձեւին տակ երատարակել :

2. — Հրատարակել նաև մեր գրողներեն շատ մը ամսուած գործեր եւ այլ պարզ գրքին ըլլալ որովա զի իրենց մոածումին ամբողջական արտայու առ իրին տան երկարաշահն աշխատութիւններու մեզ. էւ.

3. — Օսար Բրալակեր աննըր, բարգմանութիւններով ժանօրացնիւ. զանոնք որ սրբագի կարելի է ուղղակի բնագիրներեն ըլլան տանը:

Այս մատեվադորամնին մեզ երատարակուած են մինչև հիմա

2. Հ. ԱՍՏՈՒՐ. — ՑԱՌԱՐԵԽ (ինքրուածներ, 1892—1902), 96 էլ., 1902

Հայ Թուղթի վրաց է պարզ
Երեղ Թուղթի վրաց 10 է

Վահել Հարդամեց. — Գ. ԲԱԼԱԶԱՐԵԽ (ինքրուածներ), 214 էլ., 1904

9. Ա. ԱՐՅԱՄԵԱՆ. — ԱՌԵՐՁԱԿԵԽ (ինքրուածներ) 77 էլ., 1904

Պատրաստուելու վրայ են լարք մը գործեր. որոնց մասին հետզետ ու զեկութիւններ պիտի տանք:

Այս շարժերին զատ Նշան-Պապիկեան գրատունը մտադրած է երատարակել նաև պարզական դասագիրքերու ամբողջական շարք մը, որոնք ուղարձին նոր ուղղաւրիններու. մերսի ու ծրագիրներու տակ պատրաստուած, պիտի կարենան գնացնել, իհաւ որ հիմա կը փնտառի ու եւ է նոյն պատրագիքի մեզ: Ուրախ ենք լույսու որ մեր ուստի ցիլները գնահատելով մէջ բանքերը պետք եղած ընդունելուք ։ Եթ ըրին առաջին անգամ երատարական ունի զորժեքնաւ:

Այս շարժեն երատարակուած ենք

4. Ա. ԱՎԱԿԵՅՆ. — ԱՅՀԱՄԱԳՐԻ ԲԻ. Միջին Դասընթաց, 1902.

256 էլ., է պարզ

Այհամագրութիւն Օսմ. Խայլութեան, 1902

Հետզետու պիտի երատարակուած նաշնու լարքերը:

